

2349

5

-
1. ԳԵՐՄԱՆԻԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԴԻՊՈԼԱԺԴԵԲԸ
 2. ԵՐԵՒԵՎԻ ԼՈՒՐ ՄԸ ԶԻՆԱՍՏԱՆԵԿ
 3. ԱՌ ԵՆ ԲՐՈՅԵՍԴԱՆԴՆԵՐԸ
 4. ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱԼԱՃՈՒՄ
 5. ԳՈԼՈՆԴԱՅԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՀԸ
 6. ԵՐԵՒԵՎԻ ԼՈՒՐ ՄԸ ՀԹՈՎԱՅԱԿԵԿ
 7. ԱԶԱՏԱՄՏՈՒԹԵԱՆ ՅԱՄԱՋԱԴՄՈՒԹԵՐՆԵՐԸ
- ՄԵՐՈՒՔՈՅԻ ՄԵՋ:
-



ԳԵՐՄԱՆԻԱՅԻ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԴԻՊՈԼԻՑԻԱՆ ԵԲԸ

ՀՅԱՅԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՎՐԱՅԻ ԱՐԴՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆ

Է Խոնորայի Անկօրուս օրագիրէն. Մայիսի 26, 1845:

Գերմանիայ կրօնական յուղմունքը՝ որով կը պատուին ժողովուրդները շուղմայ Եկեղեցին, որ ըստ օրէ յառաջանալու վրայ է: Երանի՛ մէկ կարող ը լսայինք հաստատել թէ աս լսյնատարած շարժմանքը գլխովին պարզ և միայն չոգեռուական պատճառներէ ծագած է, բայց հաւանական է որ զանազան տեսակ պատճառներէ յաւած կուգայ. և առանց մեղադրանաց տակ ձգելու Ունկին, կը հաւատամք որ անոր Զէրսքի անունըն կերը՝ առաւել չոգելոր մարդ մըն է, և աւելի ուղիղ գաղափարներ ունի Եւետարանական վարդապետութեանց մէջ:

Գերմանիայ բոլոր երկիրը՝ Տանցկայի ծովածոցէն սկսեալ մինչև Գաղղիոյ սահմանները, զանազան քաղաքներու մէջ Եկեղեցիներ հաստատուեցան զարմանալի յաջողութեամբ, և արդէն անոնց թիւը քառասունէն աւելի է:

Ո՞էկ մեծ Ճառով մը եղաւ մօտերս Եիփսիայի մէջ պապական իշխանութեանը լուծին տակէն ելող բոլոր ժողովուրդները կարգադրելու և զանոնք միաւորելու համար. աս Ճառովին մէջ փոխանորդներ կային Գերմանիայի շատ դիմաւոր տեղերէն, մանաւանդ Պուէլուէն՝ Պէոլինէն Տիէզապայէն՝ Ո՞ակտեպուրկէն՝ Լյուպէրֆէլդէն Ա զոմսէն՝ Աւիզպատէնէն, ևն: Ո՞ակտէպուրկի երեկի Վարժապետը Աւիկաւ՝ նախագահ ընտրուեցաւ աս Ճառովին, ուրտեղ նոր Եկեղեցին պաշտամունքը՝ արարողութիւնը և ուրիշ հարկաւոր եղած բաները մանրամասն քննուելով կարգի դրուեցան:

Պէալինի իշխանները նոր Եկեղեցին բաներուն վրայ զանազան քննութիւններ ընելէն ետքը, վճռեցին որ հրապարակաւ պաշտօն մատուցաներու տեղ մը շնորհէն ու անոնց պաշտօնատարին ոռօնի մը կապէն:

Ունկին և Զէրսքին՝ որոնք Ճառովին ետքը Պէոլին եկան, քարող տուին ժողովուրդին մեծ բաղմութեանը, և յետոյ յատուկ տեսութիւն մը ըսին, Ո՞. Այսօրնի հետ որն որ թագաւորական պաշտօն մատուցաներու տեղ մը շնորհէն ու անոնց պաշտօնի վերաբերեալ բաներուն: Ճառովուրդը հրապարակաւ բանաւոր ինչցը մը պատրաստեց անոնց համար, և անկէց քանի մը օր ետքը Զէրսքի մկրտութիւն

մը ըրաւ, ուրտեղ ներկայ գտնուեցաւ Բրումիայի Վրայացզուն իշխանը: Ունկի՝ Պուէլաւ չքարձած Ապսոնիայի սահմանագլուխը եղած կուլից քաղաքը գնաց, և չորս հաղար անձանց ներկայութեանը քարող մը տուաւ. այսպէս Բարեկարգութեան սերմերը կրցանէր իր գացած ճամբուն վրայ: Շոռվլմէական Եկեղեցականներուն մէջէն ամէն օր կնուգան աս նոր Եկեղեցիին կը յարին. և մորէվէզի մէջ՝ որ Փրկչին մերց կալծուած հանդերձին ուխտատեղին է, և ուր Ունկի նախ առաջին սկսաւ պապական իշխանութեանը գէմ խօսիլ, Լիւթ ժողովզապետը՝ ան Եկեղեցականներուն մէջ իիստ յարգի և երսելներէն մէկը, մօտ օրերս գրեց իր արքեպիսկոպոսին և ծանօց որ այսույնուն ինքը Պապական Եկեղեցիին զատուած է: Ո՞ս անձը հիմա Ա էմֆալիայի Ունսա քաղքին Գերմանական Եկեղեցիին պաշտօնատարը եղած է:

Պուէլաւի մէջ արդէն վեց հազար հոգիի չափ կայ Պապական Եկեղեցիին բաժնուած՝ ու աս նոր Եկեղեցիին յարած, որոնց մէկն է Յայսնէր ժողովդապետ՝ համալսարանին ուսուցիչը, որն որ կերևնայ թէ իիստ մեծ համարում ունի ան երկին Եկեղեցականներուն մէջ :

Պրայագուրկի մէջ՝ Ո՞. Շայապէր Եկեղեցականը և համալսարանին վարժապետը, հրապարակաւ յայտնեց նոր Եկեղեցիին իր յարիլը հետևեալ նշանաւոր նամակովը՝ որ խրկեց իր Վրքեպիսկոպոսին: “Պատիւ կը համարիմ ծանուցանել ձեզի թէ միտքս հաստատեցի Գերմանական Աաթոլիկ Եկեղեցիին յարելու: Պուէլ գիտէք որ իմ նպատակս ամէն ատեն ճշմարտութեան հետամուտ ըլլալ եր իրեւ մարդ իբրև քրիստոնեայ՝ իբրև ուսուցիչ. վասնորոյ ասիկայ իմ մտքիս հաստատ համզուելուն մէկ ապացուցը համարելուէք”: Ո՞ս Եկեղեցականին հրապարակաւ Պապական Եկեղեցին ձգելէն՝ ի վեր՝ Պրայագուրկի մէջ վաթուն ամբողջ ընտանիքներ, և Ո՞անչայմի մէջ չորս հարիւր ընտանիք նոր Եկեղեցիին յարեցան. Պատէնի մէջ ալ Ո՞. Շայապէրի աշակերտ եղող Եկեղեցականներէն շատերը, մեծ շաճութեամբ ընդունեցին իրենց ուսուցչին աս ձանուցումը:

Աիլէզիա Ունսա Շայապէրին Օտէր գետին

վայի Գրանքֆորդ՝ Աթութկարտ և ուրիշ ակեղեր ալ եկեղեցիներ հաստատուեցան : Վրդէն Տանցկայինը երկու հարիւր ընտանիքներէ բալշ կացեալ է : Եշպէրֆէտի և Կողովնիայի մէջ տեղը գտնուող ժողովրդոց շատերը գլուխ քաշեցին զատուեցան Հռովմէականութենէն , և եկեղեցի մըն ալ հաստատուեցաւ աս վերջին քաղաքին մէջ : Վոր նման շարժմունքին նշաններ ալ Հելվետիայի մէջ երենալու վրայ են , և կըսուի թէ երկու նաշանդեռու մէջ պատրաստութիւններ կըլսն Հելվետական Կաթոլիկ Եկեղեցի մը կազմելու համար Պռէսլաւի եկեղեցին օրինակին համեմատ :

Վոր փոփոխութիւնները հասարակութեան հակառակութիւնը կրելէն ազատ չմասն զանազան տեղերու մէջ , մանաւանդ Հայլպուրկ , Հաւէսէնի , Տանցկայի և Ա օրմսի մէջ :

Քաղաքինէնքէն Եքո ըսուած՝ 1845 Հռովմէրեր
ամսուան տետրակէն քաղաւած :

Ետոր բարեկարգութեանը բարեկամներուն խիստ մեծ կարեկցութիւն կըպատճառէ այն վէճը , որ կայ Տիմա Վասուածաշուն Կիրքը հաւատոյ կանոն բռնել ուզող Գարմանացի Կաթոլիկներուն և ան մէկալներուն մէջ որ բնական լոյսը բաւական առաջնորդ կըկարծեն կրօնական նիւթերու մէջ : Պատականները կուրախանան “Հերձուածի մէջ Հերձուած” հոչելով իրենց Եկեղեցին բաժնուողներուն երկարուակութիւնը . նյուատենը Ուտիօնալիսդները (յու անոնք որ մարդուս բնական գիտութեանը կըհանուին) կըբարեասեն Վասուածաշնչի հետեղութեանը , թէ ինչո՞ւ չեն ուղեր իրենց հետ միաբանիլ որ այնպէս կարող ըլլան երկուքնին մէկ տեղ Պատիկն դէմ կենալ : Հետեւեալ նամակը երկու կողմին ալ պատասխան կուտայ , և անշուշան ամեն բարեկիրթ քրիստոնեաներուն համեմի պիտի ըլլայ :

Վոր նսմակը կառնեմք՝ “Պռէսլին Ավֆօրմ Շիօրնալ” ըսուած (Օրագորէն :

Ըստումիւն . Յուլիսի :

Ա Ե Ր Ե Լ Ի Բ Ը Ե Ր Ե Կ Ս Մ

“Պլուսին անշիմն է ան ձեր կարծիքը՝ որն որ անցած ամսու 26 /ն գրած նամակնուգ մէջ կը յայտնէք թէ նորէն Հապանդեցայ Հռովմայ Եկեղեցին : Խնաւ մէկը ինծմէ աւելի չկրնար գարշել ան Հռովմայ քաշանայական իշխանութենին , որ մարդուս քաղաքական և կրօնական ազատութիւնը կըխանդարէ : Կարծեմ ես աս բանքաւական յայտնի ցուցուցի ամեն մարդու , որովհետեւ ես աս նոր ժամանակիս առաջինը * ե-

* Եքրաքի թէսկետե 1844 Հռովմէրերի մէջ Ունկին գրած նամակը Երնօլով Խպիկուզուն , սախ բոլոր աշխարհը արթնցոց բայց սոյոյէ որ Եքրաքի և իր ժողովարդը անկէց երկու ամիս աւագան այսինքն Օդոսոսի մէջ բաժնուեցան Հռովմէական Եկեղեցին : Ակատեսուէ . Եքոյն

դայ որ բոլոր աշխարհային շահիրը կորսնցունելու և մինչեւ անգամ բռն իսկ կեանքէն զգկուելու վանդակին մէջ զնելով իմ անձս , Հռովմէական քաշանայակառավարական կանքի լուրակեցի , և աներկիւղ Հրատարակեցի լուրակեցի (յու Հռովմայ Եկեղեցին) ամենենին իրաւունքը չոփարդիկույթին ազգը հարզաւած էրելու , գերի ընելու , և զանոնք մերկացունենէն որով Յիսուս Քրիստոս կետու կենդանի իրենց մաքին ձեւուք գույքածու թէ առաջանաւ առաջանորդ ընելով կենաց ընթացքին մէջ : Վասնկ մարդիկ անշուշտ բան մը չեն գիտեր , Պրիստոսի վրայով : Վասնկ կանարգեն իր վարդապետութիւնը , ան որ չեն գիտեր , որն որ չեն ուղեր ընդունիլ , և որուն չեն կամենար չետեկիլ . անոնք իր հետք չեն , և ան որ իրեն չետ չէ իրեն հակառակ է , ինչպէս որ ինքը կըսէ , ((Վարլ . Ժր : 30 .)) ‘և ան որ իմ հետու չողովները ցիրուցան կընէ’ : Ա ամսորյ իրաւամբ Պրիստոսի թշնամիւնը ըսու ելու են անոնք , որ իրենց բնական գիտութիւնը անխալել առաջնորդ համարելով անոր երկրագութեանը թիւն կըսէ երի կըցուցընէ իր անձը՝ անոնք անանչ չեն ընդունիր զանիկայ : Պրիստոսի ան վարդապետութիւնը մէկ ինքը կենդանի Վասուածութիւնը մէտքուլ Արդիուկ կըսրբութիք ու կըսորգութինք , ասոնք ամէնն ալ գայթակղութիւն է իրենց , և խաչին բոլոր վարդապետութիւնը յիմարութիւն : Ալրեմն ես շատ իրաւունք ունիմ որ Պրիստոսի վրայօք Վասուածային կամաց յայտնութեանը խոնարհաբար Նապանդիկ չուզունդերուն համար Պրիստոսի թշնամիւնը են ըսեմ , և իրենց վարժը մեղանչական և կըցաւիմ երբոր կըմածեմ թէ զուն որ սիրելի ես ինծի , անոնց մէկն ըլլալու հաստատած ես միտքիգ մէջ : . . .

“Ձեր նամակին մէջ կըսէք թէ առեկի ադէկ պիտի ըլլար ինծի թէ որ լուս կենացի ան ձեր յիշած պարագային մէջ * , բայց չէք տեսներ որ Եսայի մարգարէն յիշած համբայեալ շուները պիտի գառնայի (Եսայ . ծշ . 10) թէ որ ձայն չա-

* Զերսբի թէսկետե 1844 Հռովմէրերի մէջ Ունկին գրած նամակը Երնօլով Խպիկուզուն , սախ բոլոր աշխարհը արթնցոց բայց սոյոյէ որ Եքրաքի և իր ժողովարդը անկէց երկու ամիս աւագան այսինքն Օդոսոսի մէջ բաժնուեցան Հռովմէական Եկեղեցին : Ակատեսուէ . Եքոյն

նեի ան մարդոցը ջանքերուն , որ զիսուս ՚Քրիստոսի Վատուծոյ Որդին ըլլուլ շաւաւանելուն համար , պարտի՛ իր թշնամիները համարի զանոնք : Խիստայի ժաղովին առջելը յայտնի ըսի թէ , ով որ ՚Քրիստոսի Վատուածութիւնը ուրանայ , քրիստոնեայ չէ : “Դուք ալ կըկարծէք թէ ես աշխարհային համբաւ ունենալու փափաքրի շարժուած եմ : Ճշմարի քրիստոնեայ մը մարդկային շողոքը թիւ գովեստներէն շփնտուեր իր փառքը , հապա մէկ ուրիշ տեղէ մը կընայի իր փառքը : “Ե՞ս որ կըպարծենայ Տէրովով թող պարծենայ” : ա կո՞նլ . ա . 31 : Եւ զարձեալ դ գլուխ 20 և 21 համար գրուած է , “Տէրը կըճանշայ իմաստուներուն խորհուրդները , որ պարապա են : Ենանկ է նէ մէկը թող շպարծենայ մարդոց զրայով” :

“ “Դուք Ուացիօնալիսղներդ , Հառվիտական ներուն յաղթութիւնը կըդիւրացունէք . արդարե ինտոր կրնայ աս բանս ուրիշ կերպով ըլլալ որ երկու կողմերն ուլ՝ թէ զիւրաչաւատ պապական ները և թէ դժուարահաւատ Ուացիօնալիսղները մի և նոյն վախճանի կըճառայեն , այսինքն ճշմարիտ հաւատքը վերցընելով՝ սուտ մը անոր տեղը հաստատելու , կուղեմ ըսել թէ կըթողուն Վատուածային յայտնութիւնը , և բուն իրենց մարդկային ծանր հնարքները մարդոց վրայ կըբեռնաւարեն : Քանզի ան և կուր կտակարանաց սրբազն գրոց մէջ հաստատուած վարդապետութիւններուն տեղը՝ մարդուս տկար միտքը անսխալելի առաջնորդ համարիլը՝ մարդկային վարք մը չէ մի : Խոկ Պապը և Հոռովայ եկեղեցականները ճիշդ առոր նման ընթացք մը բռնած են . քանզի Հոռովայ քայնանապետը կարդինալիսներուն և եպիսկոպոսներուն չետ մէկ տեղ անսխալելի առաջնորդ կըհամարուին . և ասիկայ ուրիշ բան չէ բայց միայն մէկ մարդկային վարք մըն է , իրենց մտքին կեղծ վարդապետութիւնները իրեւ Վատուածային վարդապետութիւններ ցուցընելու աշխարհին մէջ :

“ Ծիրաւէ ձեր երկուքին ընտած զէնքերը տորբեր են , բայց ձեր նպատակը մի և նոյն է : Աըմատէք թէ ես անիրաւութիւնն կընեմ Հոռովականներուն , երբոր կըսեմ թէ անոնք հաւատք չունին , և ունեցոյներն ալ մուրեցունելու կրջանան : Հաստատ զիտչէք որ Հոռովականաւան եկեղեցականաց մէծ մասը գլխովին զուրիկ է քրիստոնէական հաւատքէն , և իրենց մէջ ծաղը կընեն ան նոյն բաները՝ որ մարդոց առջել կըլսուառվանին թէ սրբազն կըսեպէն : Ես իրքնս տսանկ ընող շատերը գիտեմ : Վարձեր ըրածը նոյն է , միայն թէ ծածուկ չէ ձեր անհաւատութիւնը :

“ Դուք ոչ վարդապետութիւն ունիք , ոչ ալ հաւատք : . . . Երբ սկզբունքներուն նայելով՝ չէք կրնար հաւատոյ յօդուածներէն մէկը յառաջ բերելու , հապա ամեն մարդու ինքին :

քնին պիտի ձգուի , իր կենաց ընթացքը ընտրելու և անոր հետեւելու :

“ Հանդերձեալ վիճակի մը հաւատալը անդամ անորոշ պիտի ըլլայ ձեր մէջը թէ որ մէկը ընդունի աղէկ է . թէ որ մէկը ընդունի՞ ան ալ աղէկ պիտի ըլլայ . ով անցոյս հանգանակ . ով ամենագարցելի անհաւատութիւն որ մարդս անրան անաստներուն չետ հաւասար կընէ : Վասնկ մէկ ոչինչ կրօնքի մը գէմ ոչ միայն ես , այլ նաև հաղարաւոր անձինք մեր բոլոր կօրութիւնով պիտի պատերապմինք , որպէս զի մեր վրայ չգոյաց ան յանցանքը և նախատինքը , թէ պատճառ եղանք ո՛ւ և իցէ մէկու մը կորսուելուն , որուն համար որ ՚Քրիստոս մեռաւ : ա կո՞նլ . ը

Երբ բարեկամը

ՅՕՀ. ԶԷՐՈՒԹՅՈՒՆ

Աըմառ անուն Փարիզի օրագրէն , տպեալ 9 Յուն . 1845 :

ԳԵՐԻՄԱԿԱՆ ԿՈՆԸ ԵԼԼԻ ԵՒԵՐԵՑՅԻՆ ԽԵԿՊԱՅԻ օՐԵՖԵՐՐ :

Երբ որ Գերմանիայի մէջ սկսուեցաւ Հռովմայ գէմ եղած հիմակուան հակառակութիւնը , Տէպայի օրագիրը հաճութեամբ սրտի կըհրատարակէր աս յուղմունքին նպաստամատոցյ լուրերը : Ոօնկիին հոչակառ որ նամակը Ձրէվեղի սուրբ հանդերձին գէմ , իր էջերուն մէջը տեղ ունեցան . և իր ընթերցողներուն կրծանուցանէր ամեն նոր եկեղեցիներուն հաստատութիւնը : Խայց քանի մը ատենէ ի վեր այնակը կըթուի որ Տէպայի օրագիրը ալ աս բանիս վրայով առջի անկողմնասիրութիւնը չունի : Ենիկայ ալ չծանուցաներ Հռովմայ գէմ եղած հակառակութեան առաջ երթալը Դերմանիայի մէջ , ու բողորովին զանց ըրաւ իմացընելը՝ որ այսօրուան օրս գրեթէ հարիւր տասալ եկեղեցիներ կաշուած են , որոնց մէկ քանիները բիւրաւոր հոգիներէ կըբաղկանան : Եյլ ընդհակառակն՝ տարօրինակ փութով մը կըհաւաքէ ան ինչ որ աս նոր Եկեղեցիին գէմէ : Ոօրօրինակ Հունիսի 21 թուոյն մէջ մասնաւոր և երկար յօդուածով մը կըպատմէ ներքին անմիաբնութիւնները . որ իր խօսքին նայելով երեան ելան կըսէ , Դերմանիայի բաժնուած կաթոլիկներուն մէջ , նաև թէ մէկ նոր աղանդապետ մը ելեր է , Ո՞ . Փրիսիլ անունով , և Յէ Ո՞ . Ոխնկին որոշեր է որ եկեղեցական վիճակէն հրաժարի :

Ոճպատու շափէն աւելի բանի մը տեղ չեղք գներ Տէպայի օրագիրին իր կարծիքը փոխելը , սակայն կարծէ որ քիչ մը ուշադրութիւն ընենք այ բանիս : Եմէն մարդ գիտէ աս օրագրին ունեցած վերաբերութիւնները և զգուշութիւնը . անանկ որ առաջ քննութեան երբէք բան մը չըլլատարակիր : Երբոր Ճիզվիթնե-

րու կողմանական օրագիրները՝ Հռովմայ դէմ եղած հակառակութիւնը Կերմանիայի մէջ, անյաջո՞ւ և աւանց ապագայի գործ մը կը համարին, մէկը չոփ չըներ. ինչու որ ասիկայ իրենց արհեստն է, ու Շիլվիթներու հետևողները շատոնցմէ ՚ի վեր աս արտօնութիւնը ունին որ իրենց իաւբէութիւններով մարդ չեն կընար զարմացունել: Քայց երբոր Տէպայի օրագիրը այսպիսի կողմանականութեան և անպատուութեան մէջ կիյնայ, քիչ. մը գուռարին է հասկընալ թէ ի՞նչ է անոր պատճառը:

Երգեօք Հռովմէական Կաթոլիկութեան մէծ եռանդ մը ունենալուն համար է. և սուրբ նախանձաւորութեամբ մը լրամած է իր սիրազ պապականութեան համար: Չեմք կարծեր որ ասանկ ըլլայ: Աս օրագրին բանաբաշները, իրաւու այնքան Հռովմէական են, որչափ որ հարկաւոր է վեսա մը չասցընելու համար ան իշխանութեանը որուն գլխաւոր գործիքն են իրենք, բայց սըրտով՝ ինչպէս իրենք ալ չեն կընար չէ ըսել, աւելի Աղթէուի սկզբունքներուն յարեալ են, քան թէ Կրիդոր եօթներու գործիքն կամ նոյն ինքն Պարսիւ էին սկզբունքներուն:

Երգեօք կուլե՞ն որ միսիթարութիւն մը տան եպիսկոպոսներուն, որոնց դէմ ստիպուած են շատ անդամ պատերազմելու: Եւելի հաւանական կերեայ թէ ասիկայ ըլլայ պատճառը՝ որ այնքան ատելութիւն կըցուցընեն հիմա Կերմանիայի աղատ եկեղեցին: Եւեկ կընէ յիշեալ օրագիրը, որ իմացունէ մեր եպիսկոպոսներուն, թէ խիստ չուզելով է որ իրենց հրամաններուն դէմ կըդրէ երբեմ, և թէ բոլորովին պատրաստ է հաստատ պաշելու իրենց իշխանութիւնը, միայն թէ կամենան անոնք հաւատարիմ բարեկամութիւն մը ունենալ տերութեանը հետ: Եսկից զատ՝ կըփափարի օրագիրը ծալը ընելով վշատութիւն տալ անոնց, որ գուցէ պիտի ջանային Պաղպիայի մէջ ալ մոցունել՝ Հռանու գետին անդիի կողմը Հռովմայ դէմ եղած հակառակութիւնը: Եւ ասիկայ բաւական է Տէպայի օրագրին ընդդիմութիւնը հասկնալու համար:

Իսկ իր հաւաքած լուրերուն արժողութեանը վրայով ալ յուսամք որ կըներէ մեղի, թէ որ իր կարծեացը չեմք համաձայնիք: Կարելի է որ Ա. Ուսնկի և Ա. Զէրսքի բոլորովին միաւսն ըլլան. և որ մէկ երբորդ բարեկամուգով մը ելած ըլլայ Պէրլինի մէջ Ա. Փրիփիլ անունով, որ մէկ Կերմանական կաթոլիկ նոր Եկեղեցի մը հաստատէ, Յարուհաւան անուանելով զանոնք, ինչու որ Երութէուր (բողոք) կընեն, մօտերս Լիփսիկայի մէջ տրուած հաւատոյ գաւանութեանը դէմ. աս ալ կարելի բան մըն է *, թէպէտւ աս ամէն հակառակութիւնները այնչափ ծանր բաներ չեն:

* Ասիկայ ան ժողովին դաւանութիւնն է, որուն դէմ Զէրսքի գրեց իր լըաբերական նամակը՝ Արևելան Բրուսիո եկեղեցներուն:

որշափ որ Տէպայի օրագրին ձեռք կուտար անանկ ըլլալ ցուցընելու: Մակայն նշանակելու հարկաւոր եղածը աս է որ՝ աս եկեղեցիները միարան ձայնով և անշաշտելի սրտով կը հերքեն՝ Պապին և իր եպիսկոպոսներուն իշխանութիւնը: Ենա նշանակելու արժանի մէկ յատկութիւն մը, որ յայտնաբարաբառ կը քարոզէ թէ Կերմանական կաթոլիկները ընդարձայս ներհակութիւն մը ունին: Ուուրը Ռութոփին բանաւորական և զառամալ եալ իշխանութեանը: Ենշուշտ Հռովմայ ալ պիտի չընայ ձեռք բերել աս բաժնուողները: Կարելի է թէ շատ կամ քիչ միաբանութիւն ունենան անոնք իրենց մէջը, և կարելի է որ աւելի կամ պակաս հպատակութիւն ունենան քրիստոնէական հաւատոյ հիմնական վարդապետութեանը, բայց ամենեին կարելի չէ որ սորէն անոնք Հռովմէական կաթոլիկ ըլլան:

Ուրեմն թող ըսուի թէ անոնք կատարեալ համաձայնութիւն չունին իրենց մէջը. անշուշտ ասանկ պիտի ըլլայ: քանդի տակիայ հարկաւ կը հետեւի կրօնական աղատութիւնէն: Ա եշտասաներորդ դարուն Խարեկարգութիւնը, իր սկսած օրէն աս սցն տեսաբանը ներկայացուց աշխարհի, և աշա իրեք դար է որ անիկայ հաստատ կեցեր է: և այսօրուան օրս՝ աւելի զօրաւոր է ան՝ ուրիշ ժամանակներուն չետ բազդատելով՝ զօրաւոր է ան և Հռովմէականներէն աւելի մէծամեծ բաներ ըրաւ սեերուն աղատութեանը՝ և հիմանուններուն գարծին համար: Ուեպէտւ Պապականութիւնը ասանք բանեմ՝ անիկելու ասագականութիւնը ասանք բանադարձութիւն ունենայ, և' մեծ և' անշաշտելի հերձուածներ պիտի ծագի իր մէջը, քան որչափ որ թէ Լուտերի և թէ Ուսնկին ձեռօքը եղան: Ենկեղծութեամբ կըսեմ՝ արգեօք կըկարծե՞ն մարդիկ թէ Տէպայի օրագրին Պապականութիւնը՝ նմանապէս և քաղաքաբէտ անձինքներունը՝ որոնց մարգամանն է ան, կընմանի Պօնալտ կարդինալին և իր կուսակիցներուն Պապականութիւնը: Եսերկու տեսակ Պապականութիւնները միւնյոյն են միայն անունով և ձեերով. ասոնք մէկտեղ կը բալեն կերման՝ բայց աս պայմանով որ մէկմէկու չասակըցունեն իրենց ինչ ըլլալը. ու երբ որ ասոնց մէկը իր Ճշմարիտ կարծիքը զուրցելու ըլլայ: թէպէտւ շատ զգուշութեամբ ընէ աս բանը, անմիջապէս վէճը և կախւը կըսկի: Պարծենցէք ուրեմն ձեր միութեանը վրայ:

Տէպայի օրագիրը կը ծանուցանէ, ինչպէս որ բանքը, թէ Ա. Ուսնկին որոշերէ բոլորովին թողու եկեղեցական վիճակը. և ինչը համար արդեօք. ծաղրական պատճառ մը կուտայ ասոր՝ (Օ) կըզպուրկի լըագիրէն առնելով որուն դատաքննիւնը Պապէտայի Շիլվիթիւնը են, ըսելով թէ քանդի Ա. Ուսնկին կարգընելու վրայ է: Ա. իթէ լըած չունին թէ մէկ մարդ մը կրնայ՝ ամուսնութե-

վիճակին մէջ ըլլու, և միանգամայն քահանայուշ
թեան սրբազն պաշտօնը վարել : Վառեալնե-
րուն շատը ամուսնացած էին . միթէ ասոր համար
Յիսուս Ք. րիստոսի պաշտօնեաները չեխ անոնք :
Կահնի եկեղեցոյ վարդապետներուն մեծ մասը
ամուսնացած էին , հրաժարեցան արդեօք եկեղե-
ցական վիճակին : Ի ուսեր և Այալին ամուսնա-
ցան . և ասոր համար զագարեցան արդեօք վար-
դապետ և հոգևոր հոգին ըլլալէն : Ա Զերպին
ամուսնացաւ , ուրեմն Ո Խօնկին ալ շատ աղէկ
կընէ թէ որ ամուսնանալու ըլլայ . քանզի ան ա-
տենը գործքով կատարած կըլլայ ան ազատու-
թիւններուն մէկը՝ որ իր նոր դաւանութիւնը
տուած է իրեն , և ետքն ալ առաջքի պէս , կինայ իր
հոգեոր հավուութեան պաշտօնին մէջ մնալ Պը-
րէզաւի հաս սրակութեանը գլուխ ըլլալով : Քա-
հանաներուն ամուրի վիճակը Հովովէական Հո-
ւարաժմէն մէկ բան է մետասաներորդ դարուն հր-
նարուած , և ոչ ուրիշ բան : Գրիգոր Լ (որ աւաշ
Հէպաւանտ կըկուուէր) աս մասը Գանսովիկեան-
ներուն և չէթանաներուն մզդրութիւններէն ա-
ռաւ , որոնք կըսոր վեցունէին թէ նիւթն է սկիզբն
ամէն շարութեան , և աս բանը բռնութեամբ հաս-
տատեց ան և առաջ տարաւ , վասն զի աս բանը
խիստ շահաւոր էր Առորը Շմուին : Ի՞նչ է ար-
դեօք քահանաներուն անամուսնութիւնը՝ բանա-
կան մոտք և աւետարանական վարդապետութեամբ
քննելով զանիկայ , թէ ոչ Հովովէական մէկ
միջոցը , մարդկային աղետալի գիւտ մը , անտա-
նելի լուծ մը անոնց որ ենթակայ են անոր , և շատ
անգամ սոսկալի գայթակղութիւններու աղբիւր
մը : Տէպսի օրագիրն ալ մեղի պէս հմուտ է աս
բանիս , և իր խիստ հանձարեղ վերատեսուչներն
ալ մեր ըսածը կըհաստատն : Ի՞սպ ի՞նչ պիտի
ընէ . քաղաքականութիւնը տրամաբանութիւնն
առաջ կանցնի , նաև բարոյականէն ալ . և դիտ-
ցած եղիր որ եթէ վաղը գաղղիացի Հովովէական
քահանայ մը ելլէ ամուսնանալ ուղէ ըստ օրինաց ,
աս օրագիրը՝ անշուշտ պիտի պաշտպանէ ան ե-
կեղեցական օրէնքը՝ որ աս ամուսնութեանը ար-
գելք կըլլայ :

Ա երջապէս Տէպայի օրագիրը իր ընթերցող-
ներուն կըծանուցանէ որ միտ գնեն , թէ Հունոս
գետին վրայի երեք գլխաւոր քաղաքները՝ Պոլո-
նիա՝ Վայն և Գոալէն , մինչեւ հիմա մասնա-
կից եղած չեն Կերմանիայի կրօնական յուզմուն-
քին : Վրդարև կըցաւինք որ կըպարտաւուինք աս
խնդութիւնը քիչ մը պակսեցունելու . քանզի թէ
որ սոսց են մեր առած տեղեկութիւնները՝ Պո-
լոնիայի մէջ Հովովէայ հակառակ եկեղեցի մը հաս-
տատուեր է , որ միշտ շատնալու վրայ է : Իսկ
Վայնին մէջ ամէն մարդ գիտէ որ աս քաղաքին
Վրդեկային կոպուր թուզմէ մը հրատարակեց , որուն
մէջ կըշերքէ ընդունիր կոպապատական հանդէս-
ները մըրէվէզ քաղաքին . և գրեթէ ինքը Հովովէ-

մայ չի ամուսնան իրմէ : Յիշեալ Վրդեկայիսկոպո-
սին առաջարկեցին նաև , որ Կերմանիայի մէջ ե-
ղող Հովովէայ գէմ կեցողներուն դլուխ ըլլայ .
անիկայ մինչև ցայսօր չընդունեց աս բանը . բայց
թէ որ յուղմունքը ալ աւելի տարածուի , ինչպէս
որ կըյուսացուի , ու հաստատ արմատանալու ըլ-
լայ նէ , Վայնին Վրդեկայիսկոպուր յամառեալ
պիտի մնայ արդեօք իր ըլնդունելուն վրայ :
Հարցուր Շիթլիթիներուն թէ գո՞չ են մի աս
Վառջնորդէն , և չե՞ն վախնար թէ գուցէ մէկ օր
մը բամեռուի Հովովէական եկեղեցին : Հիմա
կըմնայ միայն Գոալէնց քաղաքը : Վրդէ աս ան
քաղաքն է որ մէծ նախանձաւորութիւն մը ցու-
ցուց սուրբ հանգերձին ուխտագնացութեանը .
զարմանալի բա՞ն է մի , թէ որ անիկայ չիտարանիր
ան հակառակութեանը՝ որուն ինքը պատճառ ե-
ցաւ :

Յիրաւի մէկ բան մը կայ՝ որուն համար Առորը
Վրդոոը և իր ջատագովները , որոնց մէջն է նաև
Տէպայի օրագիրը , (որ պիտի զարմանայ անշրջա-
պապիսի ընկեր ունենալուն) շատ աղէկ կընեն որ
համոզուին . այսինքն՝ թէ Հովովէական կաթո-
լիկութեան կործանմանը համար ուրիշ բան չկայ
հիմա հարցունելու , այլ միայն անոր երբ կա-
տարուիլիլ լուսաւորեալ մարդիկը
միայն քաղաքականութեան վերաբերեալ պատ-
ճառներու համար կըպաշտպանեն զանիկայ , և ի-
րենց շահուն համար միայն՝ անոր արարողու-
թիւնները կըպահէն , քանզի ալ չեն հաւատար
ան բաններուն Հովովէայ Վրդոոը գուցէ
ժամանակ մըն ալ հաստատ մնայ . չեմք մարդա-
րէանալ իր կործանման օրը որոշելու . բայց վե-
րըստին կըսեմք , անհրաժեշտ է անոր կործանու-
մը , ամէն խելացի մարդիկ աղէկ համոզուած են
աս բանիս համար :

Արքուն անուն քարիզու օրագիրն , տպեալ 16 Յուլիսի . 1845:

Ենիրաւութիւն մը ըրած չեղանք մէնք՝ երբ որ
ըսինք թէ Ժառանալ առ Տէպայի օրագիրը . Կեր-
մանական կաթոլիկներուն վերաբերեալ գործոցը
վրայով սկսած է իր լեզուն փոխել . քանզի ալ
հիմա յայտնապէս կընէ աս բանը . և Պուելաւի
Եկեղեցւոյ մէկ քանի անդամներուն գանգատա-
նացը դէմ խիստ արհամարհանօք վարուելով այս-
պէս պատասխան կուտայ անոնց : “ Զեր Եկեղե-
ցին՝ կըսէ , ամէն տեսակ բաններու ընդունաբան
է , մէծ գուռ մը բացած է , ուղղող ներս կըմտնէ .
մէնք չեմք հասկընար թէ ինչպէս Եկեղեցի կըլլայ
ան որ հաւատայ մասունք չունի . բայց ձեր ձեռքն
է , զանոնք ունենալը կամ չունենալը . միայն թէ
ասանկ է նէ բացայացտ ըսէք որ դուք ան հաւատ-
ներ եք” :

Վրդէ ով Տէպայի օրագիրն հեղինակները , ին-
չո՞ համար չէք ըներ գուք ինչ որ կըխրատէք ու-
րիշին այնքան մարդասիրաբար : Ի՞նչ բանի կը
հաւատաբք դուք , ուր են ձեր ձեր հաւատոյ մա-

սունքները , դուք որ ամէն օր կը հրատարակէք ա-
ղէկ կաթողիկոներ ըլլալիդ : Վերմական կայու-
լիկները՝ թէ որ ձեզմէ հաստատ գաւանութիւն
ալ չունենային , բայց ձեզմէ աւելի քաջարտու-
թիւն ունին անոնք իրենց շաւատաց սծը ուրանա-
լու . և ճիշդ ասոր համար է որ գուք իրենց Հա-
տամէր այդքան խստութեամբ կը հարցունէք ա-
նոնց , որ ատեն գուք անշուշտ մեծ շփոթութեան
մէջ պիտի իյնայիք ձեր Հա-ապամէր մեզի ցուցը-
նելու :

Ենոնք ձեզի յաջող աստուածաբաններ չեն ե-
րկնար , կարելի է որ անանկ չեն , բայց պապը
հերքելովին՝ յդ հաւատոյ բաներուն մէջ մարդ-
կային հեղինակութիւնը հերքելովին՝ անոնք ար-
դէն առաջին քայլը ըբին աստուածաբանական գի-
տութեան մէջ , և թէ որ ետքը ամէնքն ալ մի և
նոյն կերպով շասկենան ամէն մէկ վարդպապե-
տութիւնը , գոնէ ամէնքն ալ հիմակուընէ անկախ
են Առովմայէն , և ամէնքն ալ գոնէ անկեղծու-
թիւն մը ունին իրենց զաւանութիւնը յայտնե-
րու , լսա որում սրտանց զանիկայ ընդուներ են :

Խնարայի Ուերօտ օրագիրը տպեալ Օգոստոսի
հրուեալ նամակը կը պարունակէ :

ՏԸ Է Զ Զ Ը , 20 Յուլ:

“ Ունկի Ռարեկարգողը՝ Շահօնիիսպէրկ նա-
շ անգին մշշ Վերմանական կաթոլիկ եկեղեցինե-
րը կարգադրելն ետև , անցաւ գնաց Տանցկա-
ուրտանդ նոր Եկեղեցւոյ գործակալները ամէն
պատրաստութիւնը ըրած էին մեծ հանդէսով լն-
դունելու զանիկայ : Մասուն ջինքալքին բնակիւ-
ները բաղմութեամբ ծովելիքը իջան , և Ունկին
շոգենաւէն ցամաքը ելլելուն՝ դիմաւորեցն զանի-
կայ : Կունդ մը նուագովներ ալ կային հոն , և ան-
ընդունելութելը յարմար եղանակներով կը նուա-
գէին : Երկու օրէն ետքը Վ . Ունկի՝ Վասուա-
ծային պաշտօն կատարեց և հաղորդութիւնը ըրաւ
Հոգւոյն Արքյ նուիրուած եկեղեցւոյն մէջ , ուր
ներկայ էին քաղաքին մեծամեծները և անմիւ-
ժողովուրդ : 13ին մէկ բաց տեղ մը քարոզ
տուաւ եօթը հաղարէն աւելի անձանց , ուր խոր-
հուրդին սեղանը ծաղիկներով զարդարուած էր :
Ունկիին կատարած եկեղեցական պաշտօնը նշա-
նաւոր է շատ պարզ ըլլալուն համար : Ռարե-
կարգողը աշէկ աշխատեցաւ Տանցկայի Եկեղե-
ցիին կարգադրութեանը մէջ : Իր համախոչ-
ներուն հետ ժողով մը ըրաւ , և առաջարկեց ա-
նոնց մլրտութեան , ամուսնութեան և քահանայից
թոշակին վերաբերեալ խնդիրներ , որոնց ամէ-
նուն վրայ ալ որոշունքներ եղան , բայց ան-
պայմանովը որ կախ թողուն զանոնք՝ մինչև որ
կառավ սրութիւնը յայանի հաստատութիւն տայ
անոնց եկեղեցիին : Բոլոր որոշմունքները ժողո-
վին մեծ մասին հաւասնութեամբը եղան . աշխար-
չականները և եկեղեցականները հաւասար ար-

տօնութիւն ունեցան իրենց գաղափարները
յայտնելու կրօնական նիւթերու վըայօք : Տանց-
կայի մէջ ձեզիցին ան արարողութիւնները՝ որ
Զերքի Բարեկարգողը պահէր էր . որ ան Բառու-
սիայի ուրիշ մէկ կողմն ալ ջանացեր է հերձուա-
ծողութիւն մը ձեկ եկեղեցիին մէջ : Ունկի իր
մոներին բարեկամներուն հետ երկար խորհրդ-
ներ ընելին ետև՝ որոշեց որ Ծնայտմիւլ երթայ ,
և խորհուրդ մը ընէ իր բարեկարգութ եղբօրը
հետ : Իր մեկնելէն առաջ մէկ մեծ խնջորք մը ը-
րին իրեն , ուրտեղ 250 էն աւելի պապականու-
թենէ գարձած իրեն հետեւող անձինք կային :
Ունկի աս ժաղովին մէջ իմացուց որ բոլոր իր
շանքովը պիտի աշխատի մէկ իրեն և թէ Զերքիին
ձեռօքը կարգադրութ բոլոր ընկերութիւնները
միաւորելու մէկ Եկեղեցի մը կազմելու : Սաքո-
սիայի կառավարութիւնը որ ամէն ատեն կլցու-
ցրնէ թէ նախանձաւոր պաշտպան մըն է Բառ-
թեսդանդ եկեղեցիին , համարելով թէ ինքը
պարտաւոր է աս նոր վարդապետութեան տարա-
ծութ խափանելու , և ամէն կերպով Լուտե-
րական Եկեղեցիին կարգադրութիւնը հաստա-
պահէլու , յայտարարութիւն ուը հանեց թէ ան
իր պարտաւորութիւնը գործքի պիտի զնէ :

Յուլիս 25ի 1¹ Հափէկանա օրագիրին մէջ կըկարգացուի Պէտ-
մինի Վերմանական Ապօթոկի Եկեղեցիին Հաւասա-
տութիւնը , որ առ հետեւալի է :

(Եսկեական Հանգանակը ամբողջ ընդունելին ետև
ասանկ կը լաբունակնն)

1 . “ Ալըշաւատաւիք որ Առւրբ Վիրքն է Յ. Քիս-
տոնէական հաւատայ Ճշմարիտ հիմը , և չեղք ըն-
դունիր ուրիշ աւանդութիւնները բացի Առւրբ
Դրոյ համաձայն եղածներէն :

2 . “ Ալըշաւատաւիք որ Յ. Քիստոնի վրայ եղած հա-
ւատքն է մեր արդարութեան հիմը , և գործերը
միայն հաւատայ պատովները կըշամարիմք :

3 . “ Վիրքն Առւրբ մլրտութիւնը և Առւրբ Հա-
զորդութիւնը Ճշմարիտ խորհուրդներ կընդու-
նիք . այսու ամենայնիւ Առովմէական Եկեղե-
ցիին ուրիշ խորհուրդներն ալ կըպահէնք , ա-
ւանդութեամբ մնացած կրօնական ծէսեր համա-
րելով զանոնք :

4 . “ Ճէպէտեւ կըշերքենք Պայափիսութիւնն
վարդապետութիւնը , այսինքն չեմք հաւատար
թէ հացը ուր գիտին Յ. Քիստոնի մարմնոյ և արեան
գոյութեանը կըփոխուին , բայց կըխոստովանիմք
թէ անոնցմակ մարդիկ կըշալորդուին Փրկէն
իսկական և հոգեւոր ներկայութեանը :

5 . “ Հացով ու գիտիսվ եղած Հացով գութիւնը
կըպատուեմք , բայց կընդունիմք թէ միայն հա-
ցով ալ կըլլայ Հացով գութիւնը :

6 . “ Առւրբ Պատարագ ընելու սովորութիւնը կը
պահէնք ’ի յիշատակ Յիշունի Յ. Քիստոնի արիւ-
նով պատարագին , միայն թէ մեր ընիի լեզուովը
կըկատարենք զանիկայ :

7. "Կանջալուր խոստովանութիւնը կը հերքելիք, բայց կը պատուեմք մէկու մը ազատաբար և յօժար կամճք իր մեղքերը հոգեւոր հովիւին խոստովանիլը :

8. "Չելք ընդունիր ան վարդապետութիւնը՝ թէ քահանան մեղաց թողութիւն կրնոյ տալ, և կը հերքելք մամնաւոր ապաշխատանքներ դնելը. բայց կը պատուելք ան ապաշխատանաց գործերը՝ որ ապաշխատող անձը ճշմարիտ գողանան ոգուով կուզէ կատարել իր հոգեւոր հովիւին համաձայնութեամը :

9. "Ալ չերքեմք քահանայից առանց ամուսնութեան մնալու պարտաւորութիւնը. Նմանապէս վանական ուխտերը՝ որոնցմով կը կապուին քահանաները առանց ամուսնութեան մնալու, բայց կը պատուելք կամաւոր ապէս շամուսնանալը երբոր քրիստոնեան կը համարի թէ անանկ ընելովք կարող կը լսոյ աւելի երկի զածութեամբ կատարելու իր պարտաւորութիւնները : Ալնդունիմք նաև թէ ամուսնութիւնը վարեկան ըլլալու համար անշուշտ եկեղեցին օրէնութիւնը պէտք է քահանայի մը ձեռօք :

10. "Տարբեր դաւանութիւն ունեցող Քրիստոնեաներուն հետ ամուսնութիւնը կը նդունիք :

11. "Ալ չերքելք ներողութիւնները և ուխտագրնացութիւնները. սակայն օգտակար բան կը սեպելք Սուրբերուն պատիւ տալը, և անոնց մասունքները անպատիւ չեմք ընելք. բայց Սուրբերը յօգնութիւն չեմք կանչեր, և փրկութիւնը միայն Հասուծմէ կրյուսամք, Յիսուս Քրիստոսի մեր մի միայն Արքորդին ձեռօքը :

12. "Ալ չերքելք ան վարդապետութիւնը որ Հռովմէական Եկեղեցին կը սրբվեցունէ քաւառանիս վրայով, բայց կը նդունիմք թէ մեռնելէն աքը հոգիի մաքրութիւն կայ :

13. "Ալխոստովանիմք թէ Քրիստոս է մի միայն Խորուր իր Եկեղեցին, և թէ երկրիս վրայ անոր ոխանորդը Հռովմէով Սուրբն է :

14. "Ետևապէս՝ կը հերքելք Պապը և իր քահանայական Պատրիարք, ու չեմք խոստովանիր թէ սուսած իր Եկեղեցին կատավարութեանը համար Տեսունելի Պառիս կարգած է զՊապը" :

"Քօնթիւնդէլ Լշքօին" մէջ հետևեալ Խօսքերը կը արդարացուին, հետյանէր վարդապետին Հռովմէով Եկեղեցին բաժանուելուն համար ըօս որոշունքին վայով :

"Ուայնէր վարդապետը ճիշտ ան մարդն է, ուրուն կը կարօտէին Կաթոլիկ բարեկարգողները Հիմակուան վտանգաւոր ժամանակիս մէջ. քանզի ինքը երևելի գիտուն մըն է քաջ վարդապետ աստուածաբանութեանը, պերճաբան մատենագիր, բալմաժամանակեայ փորձառու քահանայ և ճարտար՝ վիճաբանութեան մէջ. ատոնց հետ ունի նաև անարատ վարք և բոլորովին աղատ է Ուայցիոնալիստներու գաղտափարներէն : Պէտքնէն և Լէյփութիւն եղած հրաւերները մեծամեծ :

Խոստմունքներով՝ (որոնք անշուշտ բան մը չեն երեար ան մարդուն աչքին որ յօժար կամքով ձգած է բոլոր Ալիէղիսի մէջ Հռովմէական իմաստ շահաւոր ժողովրդապետութիւնը) մերժեց (Պայնէր, բայց շատ բարեկամական կերպով : Աշխիկայ՝ առանց որոշակի հոգեւոր հովուութեան պաշտօն մը ընդունելու, իմացուց թէ ինքը որոշած է առ այժմ Պրեղաւուի մէջ մնալ, Ալիէղիան նոր բարեկարգութեան օրոցը համարելով, (որուն առաջին շարժողը անտարակցոյ ինքն էր անցած ատրիները) և գուցէ աս իր ունեցած խորհութեացի խորհուրդ մընէ, որովհետեւ իր օրինակը Հյուսացուիր որ այնքան զօրաւոր աղջուութիւն ընէ ուրիշ տեղ մը. քան որչափ իր բնիկ գաւառին մէջ, և իր առաջին եկեղեցական ընկերներուն աչքին առջելը, որոնց շատերուն համար կը կարծուի թէ անոր հետ համամիտ են Հռովմայ եկեղեցին բարեկարգութեան հարկաւորութեանը մասին :

"Արժվարիւ Քրիստիանիզմը" անուն Փարեզք բանական օրադրէն. 9 Օգոստոսի :

Գրեմանիային գրուած նախակունք—Եկեւ 33

* * * 28. ՀՅՈՒՅՆ, 1845.

Սիրելի՛ եղբայր և բարեկամ . աշա կը շարունակեմ ծանուցանել քեզի Գերմանիոյ համարակարծիքը Հռովմայ դէմ եղած յուղմունքին վրայով՝ որ աս երկրիս մէջը օրըստօրէ շատնալու վրայ է: Վիայն իմ վերջի նամակէս ՚ի վեր՝ նորահաստատ եկեղեցին վերստին քանի մը փառաւոր յաղթանակներ ըրաւ . քանզի Ուայնէր վարդապետը, վաղեմի ուսուցիչը աստուածաբանութեան, անուանի մատենագիրը և պատկառելի ժողովրդապետ քահանան, աս եկեղեցւոյ անգամներուն կարգը մոտաւ, ու Լիփութինի նոր եկեղեցիները միանգամայն, հրաւերանաց գիր գրեցին անոր շատ աղաշանիքներ ընելով, որ երթայ իրենց հոգեւոր հովիւր ըլլայ . որ ատոնց Պաէտալաւուի քաղքին եկեղեցականները աղէկ գիտնալով թէ ասանկ մարդու մը իրենց ձեռօքէն ելեւը, ի՞նչ սոսկալի հարուած է պապականութեան, միունք տեղը կաշխատին որ Հռովմէական եկեղեցւոյ մէջ մնայ ան, և շմորուն որ բաժնուի անկից :

"Պանի մը ամսուան շրջանի մէջ որ աւելի յաղթանակի կը նամանի քան թէ քարոզութեան պաշտօնի մը, Ա. . Պէրպալէր կը շարունակէ մեծաշանդէս շքով եկեղեցիներ հաստատելու Հռովման գետին ետքին բնակչութիւն ինչպէս որ ըրած էր յառաջադպյն Պայցիոնալ, Պրանքֆօրդ, Աօրմն, Աւլմ, Աթուգիարտ, Տառմշտադ և անաւ քաղքները, որ ատեն իր գործակից ընկերները ան նոյն պաշտօնը գլուխ կը ատենէին բովանդակակ Հիւսիսային Կաթոլիկոյ մէջ :

Բայց ես աշա նորէն դործքերը կըպատմէմքեւզի , հակառակ իմ խօսքին՝ որով խստացայ գրել հասարակութեան կարծիքին վրայ , և Իրողէսդանդներուն ունեցած կարծիքին վրայ , առ դործքերուն համար : Վրդեօք անո՞ համար է , որ աւելի պատմել կուզեմ , քան թէ քննել կարելի է որ ասանկ ըլլայ : Բայց աս տեղու յիբաւէ կը պարտաւորիմ վիճաբանիլ ճիշդ այնպիսի մարդոց դէմ , որոնց հետ բոլորովին համաձայն եմ քրիստոնէական ճշմարդութեան խիստ էական բաներուն վայսով :

Երբ որ Իրողէսդանդ ժողովրդոց մեծադոյն մասը խիստ շատ բարեսիրութիւն կըցուցընէ աս յուզմոնկիքին (անանկ որ մեղագրելի ալ կրնայ համարուիլ իրենց ըրածը , որ անխոչեմաբար հանդէսներ , մեծաշուք պատիւներ և հացիերոյթներ ընելոյ հետամուտ կըլլան քաղքէ քաղաք աս յուզմոնկը հանողներուն) . Երբ որ քաղաքաց դատաւորները որոնց մեծ մասը Հովովէական են , կըփութան աստուածային պաշտօնը կատարելու տեղաւանք տալ անոնց , նաև ստակով ալ կօդնեն հարկաւոր եղած ծափքերը ընելու համար . Երբ որ երկըթէ ճամբաներուն վերակացուները՝ Այօնկիին և Զերսքիին ձրի թուղթեր կուտան իրենց բոլոր ճամբարդութեանը համար , որ դիւրութիւն մը տան անոնց պաշտօնին . Երբար Գերմանիոյ քաղաքներուն մեծ մասը խնդակցութեան և քաջալերութեան նամակներ կըխրկեն ասոնց իրենց բարեկարգութեան դործոյն համար . վերջապէս երբ որ խիստ բազմաթիւ աւետարանական քրիստոնեաներ , (թէ եկեղեցական և թէ աշխարհական) կուրախանան աս յուզմոնկիքին վրայ , կամ գոնէ բարենախանձ յօժարութեամբ կընային անոր , ի՞նչ մեծ զարմանք , (և որ տարօրինակ բան պիտի թուրի Գաղղրից քրիստոնեաներուն) աս բանիս սաստիկ հակառակ եղողները գիշաւորապէս ան եկեղեցականներէն և աստուածաբաններէն են , որ իրենց եկեղեցիներուն ուղղափառութեանը՝ խիստ շատ նախանձաւոր են :

Վրդ՝ որովհետեւ ճշմարտութեան կամ մոլորութեան համար՝ թիւը չկրնար կանոն տալ , ինչու որ բազմութեան կարծիքը միշտ հաւանական է թէ սխալ ըլլայ , և ըրովհետեւ խիստ օրինաւոր երեցած դատաւորները ասանկ մէկ վէճի մը մէջ հաւատարիմ հովիսները և դիմուն աստուածաբանները պիտի ըլլան , արգեօք չէ՞ վայլեր մեզի որ վստահութեամբ ընդունեինք անոնց տուած վշիուր աս նոր բարեկարգութեանը դէմ , և վերջապէս երթայինք մենք ալ խառնուեինք իր հակառակորդներուն կարգը : Այս , անշուշտ ոչ . Ես իմ վրայովս խօսելով չեմ կրնար աս բանս ընելու : Վանդի աս յուզմունքը սկսուած օրէն ՚ի վեր մատղրութեամբ զանիկայ դիտեցի , և անոր շեղինակներուն հրատարակած գրուածքները կարգալէս ետեւ , անոնց աստուածային պաշտօնին ներկայ գտնուելէս , և անոնց մէկ քանի քարու-

զիչներուն ըրած ջատագովութիւնը լսելէս և խօսեցելէս ետեւ անոնց մէկ քանիներուն հետ , հարցմունքները ընելով ճիշդ ան նիւթերուն վըրայով որոնց համար խիստ շատ կըյանդիմանենք զանոնք , համողուեցայ որ աս յուզմունքը՝ Վասուածային ՚իախախինամութեան մէկ մեծ տնօրէնութիւնն է , որն որ վերջապէս պիտի օգնէ իր քայլագութեանը երկրի վրայ յառաջանալուն : Խնջչէս որ մինչև հիմայ անդադար խոսականեցայ ան ամէն պակասութիւնները որ Հռովմական խաւարէն և գերութենէն նոր աղատուղիմներուն շատերուն վլայ առաջական անոնց , և որն որ պիտի նշանակեմ պատկանի են) կըխորհին ան դիպուածներուն վրայով , որոնք մենք աշքովնիս կըտեսնեմք . և իմանալ ան արտաքրոյ կարգի տչաճութիւնը՝ որով քանի մը մարդիկ (որ և ուրիշ կողմանէ այն քան պատկանելի են) կըխորհին ան դիպուածներուն վրայով , որոնք մենք աշքովնիս կըտեսնեմք . և իսկոյն ես զիս համողիցի ասանկ մնածելով , որ եթէ ասոնց ըրած յանդիմանութիւններուն մէկ քանին շատ իրաւացի է , կան ուրիշ աւելի շատերը՝ որոնք փորձաւութիւն չունեցող մտքերէ յառաջ եկած են , կամ թէ ճիշդ նախապաշարմունքներէն : Շատ կըցաւիմ ես աս խօսքերը գրելու , ինչու որ անանկ յարգի եղայրներու կը վերաբերին անոնք , որոնց շատերուն առջելը փոքր տղայ մը կըհամարիմ զիս , որ կարօտ է ամէն բան անոնցմէ սորվելու . բայց աս տեղու չեմ կրնար աս բանս ընելու , ճշմարտութիւնը ամենէն առաջ հարկաւոր է . ու քու դատողութեանդ կը յանձնեմ որ քննես թէ արգեօք ճշմարտութիւնն է որ ինժի ըսել կուտայ աս խօսքերը , թէ ես սըխալմանքի մէջ եմ : Յիբաւի իրաւունք կունենայիր դուն անհաւատարիմ սեպելու իմ տուած տեղեկութիւններա՞ աս մէր դարուն կրօնական մեծ յուզմունքին վրայով , թէ որ զանց ընէի և գրքի քեզի անանկ մարդոց կարծիքները , որոնք պէտք էր աղէկ դատողութիւն ընէին աս նիւթի մէջը :

Վասոնք մեղագրեցին զեկումանական կաթողիկութիւնները , ըսելով թէ անոնք պալատ և անձիշեան թէ լայու յօժարութիւն մը ունին և մինչեւ անգամ մէկը կուրօրէն և կիրքով համարձակեցաւ աս խօսքը տպելու Վերմանիոյ առջելը , թէ Գերմանացի կաթողիկութիւնը ուրիշ բան չեն , բայց միայն ՚ամէն տեսակ ապստամբներու գունդ մը’ : Վասոր պատասխան տուաւ երևելի իրաւագէտ մը ասանկ ըսելով , ՚Այսուգէ ըսածդ , կամ զըպարտութիւնն էն կիրքը թող քու ճակատդ զարնուիր’ : Բայց չկըցաւ ստուդել , քանզի չէր կրնար աս բանն ընելու :

Վերմանական կաթողիկութիւնը մեղագրուեցան ,

թէ անոնց ա Անքն ալ սրտանց ձայն մը հանեցին իղձմտանքի ազատութեան համար, քահանայական բանութեան անտանելի կապերը իւղելով, և ան ձայնը Պալդիկ ծովի և Հռենոս գետի եղերքէն, մինչև Կոստանդիայի լճին եղերքը թնտացուց: Ո՞եղագրուեցան անոնքինք իրենցմէ ձեռք բերած ազատ եկեղեցական սահմանադրութեանը համար: Ո՞վ կը հաւատար արդեօք, [թէ] լուտերի հայրենիքին մէջ ևս բանի մը Բրոդէսգանզներ ամրաստանութիւն պիտի ընեն անոնց փրայով, թէ աղապահն են իրենց օրինաւոր եկեղեցական իշխանութեանը, թի՝ Պալդն:

Վերմանացի Կաթողիքները մեղագրուեցան իրենց կրօնական տփիտութեանը համար ըսուելով, թէ անոնք հաւատոյ վերաբերեալ բաներուն հաստատ տեղեկութիւն չունին, թէ իրենց հաւատոյ դաւանութիւնը զուրկ է ան մեծ և հիմնական ճըշմարտութիւններէն՝ որոնք կեդրոնն են Եւետարանին, վեշտասաններորդ գարուն Խարեկարգութեանը և ամէն մէկ քրիստոնեայ հոգիին կենացը: Աս մեղագրանքը իրաւացի է, գոնէ գերմանացի Կաթողիքներուն մեծ մասին համար՝ որոնք առիթունեցան իրենց դաւանութիւնը յայտնելու: Դայց ասկից ի՞նչ պիտի հետեւունեմք հիմնակուան յուղմունքին համար, նպաստամատցից թէ հակառակ բաներ. թէ որ պապականութիւնը ուրիշ աւելի աղջէկ բան մը տուած չէ անոնց՝ հաւատոյ վերաբերեալ բաներուն տփիտութենէն զատ, իր լատինական պատարագներուն միջոցովը, իր մասունքներովը, իր ուխտագնացութիւններովը թիգէվէղի հանգերձին, իր անհաւաստի հրացնելովը, ասիկայ պատճառ մը կուտայ անոնց իր ծոցը մմալու: Եւ ալ հիմայ ի՞նչպէս կրնան խոստովանիլ ան դիտութիւնը որ իրենք չունին, և ան հաւատքը որ իրենցմէ կը պակսի:

Ա երջապէս՝ Վերմանացի Կաթողիքները մեղագրուեցան թէ Ուացիօնալիսին են, թի անհաւատ: Դայց աս բանը անկեղծութեամբ կը իւղուածովանիմք, իւսուն որ ես աս խօսքերը պաշտպանութիւն ընելու մնալով չեմ գրեր, այլ Ճշմարտութիւնը կը իւղուածում. ուստի իրաւացի է աս ամբաստանութիւնը. քանզի կան անանկները, մանաւանդ գլխաւորներուն մէջ: Ի իխիսայի ժողովը կրմատեց Աստրելական հանդանակին ճիշդ աննցն տեղերը, ուր որ մարդկային միտքը Աստուծոյ յայտնութիւնները ըկրնալով աղէկ հասկնալ, պէտք էր որ խոնարհի հաւատոքին առցելը: . . . Ամանապէս ըսել պէտք է նաև, թէ աս նոր բարեկարգութեան ա Ան բանին մէջը քիչ կը դտնուի ան աւետարանական հոդին, որ կը սկսի իր գործը խոնարհութեամբ, և կը շարունակէ զանիկայ սակաւաթիւ մարդոց սրտին մէջը, անձը և աշխարհը ուրանալ տալով և սիրտով ու կեանքով նմանցունելով զանոնք Անոր, որ սիրով համբերեց երկիրի քրայ, “մեղաւորներուն իրեն դէմ զուրցած խօսքերուն”: Ո՞նդ-

հանրապէս խօսելով՝ աս գործը մեղքը զգալէն չսկսեց. վասնորյ գեռ չկրցաւ ձեռք բերել, մարդկային հոգւոյն խիստ հարկաւոր եղածը: Ենիկայ իր ընթացքին մէջ երկրաւոր և աշխարհային բան մը ունի, որ համելի է համարակութեանը. կը գովուի անկից, և հպարտութեան ոգիով մենք ականատես ենք:

Աս խօսերէն ետքը՝ որ գուցէ շատ խիստ երենան, կուղեմ նաև համառօտիւ բացատրել անպատճառները, որոնք աս լասձներուս հակառակ, կը յորդորեն զիս օրինել զիսուած աս մեծամեծ անցքերուն համար, որոնց մենք ականատես ենք:

Եւ նախ միթէ բարոյական յառաջտիմութիւն մը չէ՞ որ բոլոր աս քահանաները և բոլոր աս Հառովմէական բաղմութիւնը կը լինեն, գուրս ելելով իրենց խարեւբայ վիճակէն ուր որ կը գլուխուեին մինչեւ չիմա, և ազատորէն ըսելով ինչ որ կը հաւատատան կամ չեն հաւատար: Ուսկից պիտի սկսուի արդեօք կրօնական յառաջտիմութիւնը, թէ որ Ճշմարտութենէն և անկեղծութենէն չկան նէ: Ո՞իթէ աւելի՞ կը սիրեն ան բաղմաթիւ քահանաներուն ըրածը, որոնք կիրակի կիրակի կերթան կը սեն իրենց պատարագը՝ սրուն չեն հաւատար, և իրենց խզմանքը այնքան սոսկալի կեղծաւորութիւններով կը բեւնաւորեն: Եւ աս բանիս համար է որ Ուսկի և իր բարեկամները սրտմտեցան, որ աս կեղծաւորութիւնը յայտնելու ժամանակին, Ճշմարիտ պերճախօսութիւն մը ունեցան, և բովանդակ Վերմանիա համաձայնեցաւ անոնց: Դարձեալ՝ Հոռվմայէն բաժնութիւնոր եկեղեցի մը հաստատելու համար, պացցցից մը չէ՞ մի հաւատքի բոլորովին անհոգ չըլլանուն կամ գոնէ իրենց կրօնական կարօտութիւնը զգալնուն:

Երկրորդ՝ պէտք չէ մոռնալ որ Ուացիօնալիսութիւնը ըսելով մեղագրելին, որ իրաւացի է լսի, աս նոր բարեկարգութեանը գլխաւորներուն միայն մէկ քանիներուն կը վերաբերի: Զերսքի, Լիսդ, Փրիսկի և Ծայյնէր ամեններին Ուացիօնալիսութիւնը: Մսոնց առաջինը գերմանական Կաթողիքներուն դիր մը նիրկեց, որուն մէջ կը խօստովանի զէ՞իսոււ Ռիխսոսուն իր Մսոուածը և Փրկիչը, և սաստիկ կը ըսողքէ անհաւատութեան դէմ ուր տեղ որ գտնուի: Խոկ ժողովուրդը որ աս յուղմունքին հետեւցաւ կրօնական զանազան պիտոյից համար, որն որ պապականութիւնը չէր կրնար չոգալ, ի՞նչ զիս գիտէ թէ Ուացիօնալիսութիւնը ըլլալը ինչ է: Ո՞ինչեւ հիմա Հոռվմայէն բաժնուածներուն թիւը յիսուն հաղարի հասաւ, ո՞ի գիտէ թէ աս թուոյն մէջ որչափ զգուշաւոր խզմանքներ կան որ Տէրը պիտի տանի զանոնք Ճշմարտութեան աղքիւրը:

Աս Մսոուածոյին Ճշմարտութիւնը ժողովը դոց վրայ չժագած, պէտք է որ Հոռվմայ խաւարամած իշխանութիւնը՝ որ անոր ճառագայթներուն արգելք կը ըսպայ, խորտակուի և աւերակ

դաւնայ . պէտք է որ հոգիները կարենան ընդարձակ օդ մը շնչել լուսոյ մէջ : . . . Արդ՝ աս հզօր յուղմաները որն որ հիմայ մեր աչքովը կրտեսնեմք , Լուտերի Բարեկարգութեան ատենէն 'ի վեր պապականութեանը առած ամենէն սաստիկ հարուածն է . և ասոր համար՝ անոնք որ առանց կողմանականութիւն ունենալու , միայն Յիսուս Քրիստոսի թագաւորութեանը յաջողուածքին կը փափագին , ու աս թագաւորութեանը գալուն աշոթք կը նեն , պարտին ուրախանալ :

Ա երջապէս ինչ գիտաւորութիւն որ ունենան աս նոր եկեղեցիներուն առաջնորդ աստուածաբաններէն ոմանք , որչափ որ անկատարութիւն

ունենայ Խիմիայի հաւատոյ դա անութիւնը , որն որ պարզապէս անոնց շատերը բնդունած են , աս եկեղեցիները այսուհետեւ չունին և չեն կրնար ունենալ ուրիշ հիմն և ոչ ուրիշ հեղինակութիւն , բայց միայն Աստուածաշունչ Պիբրքը , Աստուածոյ Առուրբ Խօսքը : Եւ ՞րչափ բարիքներու պատճառ պիտի ըլլայ արդեօք աս Առուրբ Պիբրքը : . . . Հառվամայ եկեղեցին գլխաւոր մեղքը աս է որ՝ ժողովուրդէն պահեց աս Աստուածային Խօսքին գանձը . ուրեմն թող վերստին “ անիկայ իր ազատ ընթացքը ունենայ և փառաւորուի ” . և մացաձը անով պիտի կատարէ Աստուած : “ Իր Խօսքը խրկեց ու բժշկեց անոնք ” : Ասով . Ճ'է , 20 :

Ասմակ առ Աբրամուշն Եսափեանս անուն Փարբզու օրագրին :

Գուլիս , 31 Օուլիս 1846:

Պարոն . Վու օրագրիդ քանի մը յօդուածներուն մէջ մէծ հաճութեամբ կարդացի ան բարեկարգութեանը վրայով որ հիմա իմ հայրենեացս Հոռվիմէական Եկեղեցւոյն մէջ կը լսայ , յայտնապէս Աստուածոյ յաջողելովք : Արդ՝ աս կրօնական զիկուածիս վրայ Կաղղիական լրագիրներուն ծուռ տեղեկութեանցը պատասխանելու , և միանգամայն ժամանակին նշաններուն ականջ չդնող Հոռվիմէական քահանաներուն ուշադրութիւնը և խորհրդածութիւնը արթնցունելու համար , լաւ համարեցայ իրկել ձեզի աս երկու պարզ ցուցակը՝ որոնց մէկը կը պարունակէ ան տեղերը՝ ուր որ նոր Եկեղեցիներ կատարելապէս հաստատուած են , ու նաև ան տեղերը՝ ուր որ միայն երբեմն երբեմն պաշտօն կը կատարուի . իսկ երկրորդ ցանկը կը պարունակէ ան տեղերը՝ ուր որ եկեղեցիներ կազմուած են , բայց գեռ պաշտօն կատարած չունին , աս նոր հունձքին մշակները քիչ ըլլալով :

Վայան ցուցակին Տեղեաց անուններուն քրվը կը դնեմ իրենց յատուկ հովիւներուն անունները նոար գրով , բայց ուր որ յատկացեալ հովիւմը չկայ ան տեղերուն անուանցը քով կը դնեմ բոլոր գրով , կամ քարոզի չներուն անունները՝ որոնք ատեն ատեն հոն կերթային աստուածային պաշտօնը կատարելու , և կամ պաշտօն եղած օրուան թուականը , օրագիրներէն քաղելով :

Եթե՞ Յան Յունես :

Ասոնք են ան տեղերը , ուր նոր եկեղեցիներ հաստատուած են և հրապարակաւ Աստուածային պաշտօնը կը կատարուի :

Ալցայ .	Alzey.	Ամուր .	Չերսկի .	Յուլիսի 29 .
Բողէն .	Posen.	Յուլիսօբն .	"	17 .
Բոգուտամ .	Potsdam.	Կրոմունիչն .	"	"
Վուէֆէլտ .	Crefeld.	Ունարտր .	"	"
Վէսթիլիսպէրկ .	Koenigsberg.	Ուեցորէք .	Մայիսի 28 .	
Վուայցնախ .	Kreutznach.	Ուեցորէք .	Յուլիսի 22 .	
Վառնօվից .	Tarnowitz.	Լինտ .	"	"
Եօզանիկորկէնսդատ .	Johangeorgenstadt.	Պէտնհարտ .	"	"
Էլսերֆէլդ .	Elberfeld.	Վարպէտնհարտ .	"	"
Թօնոն :	Thorn.	Վարպէտնհարտ և Ուօնկի .	"	"
Լիփսիա .	Leipsig.	Ուուբըէնդուդ .	"	"
Լանցհութ .	Landshuth,	Զէրսքի .	Յուլիսի 24 .	
Լիսով .	Lissov.	Զէրսքի .	Յունիսի 1 .	
Լէօն .	Loehn.	Հոֆբերգենտ .	"	"
Լինից .	Liegnitz.	Ուօնկի .	Յունիսի 1 .	
Լէօվէնպէրկ .	Loewenberg.	Հելոնիմի .	Յուլիսի 27 .	
Լիաւիաւ .	Glauchau.	Հունիմի .	Յունիսի 8 .	
Լիաւինէ .	Glauche.	Սովիադ .	"	"
Լուաւէնց .	Graudenz.	Ուուբէնիդ .	"	"
Լուոլից .	Gorlitz.	Վարպէտնհարտ .	Յուլիսի 6 .	
Լանաւ .	Hanau.	Լինտ .	Յունիսի 19 .	
Լամ .	Hamm.	Հունիմի .	Յունիսի 9 .	
Լալպէրսդադ .	Halberstadt.	"	"	"

Ո՞ւակտէպուրկ .	Magdebourg.	Անշլե .	Ո՞ւայիսի 30 .
Ո՞ւարիէնվէրտէր .	Marienwerder,	Զէրոքի .	Ծուլիսի 6 .
Ո՞ւալաբան .	Malapane.	Ուհցօրէր .	" 6 .
Ո՞ւէրս .	Meurs.	Փոլսդէր .	Ո՞ւայիսի 23 .
Ո՞ւէյմարքլե .	Neumarkt.	Զէրուր .	Ո՞ւայիսի 17 .
Ո՞ւէյսալց .	Neusalz.	Ուուրլիսիր .	Սուլիսի 26 .
Հ՞այտէմիւլ .	Schneidemuhl.	Զէրոքի .	Ծուլիսի 27 .
Հ՞ուոյտնից .	Schweidnitz.	Ուուրլիսիր .	Ո՞ւայիսի 18 .
Հ՞ուէրմին .	Stettin.	Լիլար .	" 17 .
Հ՞ումարկարդ ,	Stargardt	Վէրներ .	
(Բրուսիօյ մէջ)	---Preussisch.	Ուուրլիսիր .	
Հ՞ուէրցցէնս .	Schwerdzens.	Զէրոքի .	
Հ՞ուփանտաւ .	Spandau.	Ուուրլիսիր .	
Ուիդգըն .	Witten	Լիլար .	
(Ո՞ւ և գետի վրայ)	-sur-Ruhr.	Վէրներ .	
Ոււննա .	Unna	Ուուրլիսիր .	
Ուլմ .	Ulm.	Զէրոքի .	
Պուէնլաւ .	Breslau.	Ուուրլիսիր .	
Պէուլին .	Berlin	Լիլար .	
Պունցյաւ .	Bunzlau.	Վէրներ .	
Պիունգէրկ	Bromberg.	Զէրոքի .	
Ո՞ւավից .	Rawiecz.	Զէրոքի .	
Ո՞ւարպուք .	Saarbrück.	Ուուրլիսիր .	
Ո՞ւգոփէաւ .	Strigau.	Ուուրլիսիր .	
Ո՞ւսով .	Sodow.	Ուուրլիսիր .	
Ո՞ւօրմն .	Worms.	Վէրներ .	
Ո՞ւօւաւ .	Wohlau.	Զէրոքի .	
Ո՞ւօրուադ .	Worrstadt.	Ուուրլիսիր .	
Տանցկա .	Dantzig.	Տուլմարտ .	
Տրեզտա .	Dresden.	Վէրներ .	
Տառմշտադ .	Darmstadt.	Վէրներ .	
Տօրդմունդ .	Dortmund.	Վէրներ .	
Վէմից .	Chemnitz,	Վէրներ .	
Ֆիլխնէ .	Filchne.	Զէրոքի .	
Ֆրիտէպէր .	Friedeborough-	Ուուրլիսիր .	
(Օ)ւէր գետին վրայ)	-sur-Oder.	Վէրներ .	
Ֆրանքֆորդ .	Frankfort-	Վէրներ .	
(Ո՞ւ գետին վրայ)	--sur-Mein.	Վէրներ .	
Գէթթէնչէնսէ .	Fittenhenne.	Վէրներ .	

ԵՐԱՐՈՒԹԻ ՑՈՒՅՑՆ :

Այս հետեւալ տեղուանքը՝ եկեղեցիներ կադմուած են, բայց կանոնաւոր քարոզիչներ չունենալ նույն շամար, կրօնական պաշտամունքները կը կատարուին աշխարհականներէն :

Առնսպէրկ .	Arnsberg.	Ժմիկէս .	Treves.
Անսապէրկ * .	Annaberg.	Խասդայն .	Idstein.
Ավաս .	Auvas.	Լիպէնթալ .	Liebenthal.
Բրոցիինո .	Przlichno	Լուլինից .	Lublinitz.
(Ծաք լիքուլ)	-pres-Nackel]	Լուպշից .	Leobschutz.
Բլէս .	Pless.	Լինթենաւ .	Lichtenau.
Բլէնին .	Penig.	Լինթենշտայն .	Lichtenstein.
Բլէշըն .	Pletschen.	Լինթին .	Genthin.
Բլաւէն .	Planen-	Լիօկաւ .	Glogau.
Բարպիմ .	Parchim.	Լութէնթակ .	Gutentag.
Բաւազ .	Caub.	Լուինէպէրկ .	Gruneberg.
Եաւէր .	Jauer.	Լույյինպէրկ .	Greiffenberg.
Ելպինկ .	Elbing.	Լուրաւ .	Guhrau.
Երփուրթ .	Erfurth.	Լիլտէսչայմ .	Hildersheim.
(Ժուպէնից .	Trebnitz.	Ամայուրկ .	Hambourg.

* Այս տեղի Ճիշտեթներուն Եկեղեցին դացուեցաւ, ժողովուրդ չունենալուն համար :

Հերշբերգ .	Hirschberg.	Պինկեն .	Bingen.
Հախմբուրգ .	Hachembourg	Տօփիառ .	Schoppau.
Հալլե .	Halle.	Ռաթիսդոր .	Ratibor.
Հոհենֆելս .	Hohenstein.	Ռայխենպախ .	Reichenbach.
Հոքստեր .	Hoexter.	Ռայխենէն .	Reissen.
Հայդելբերգ .	Heidelberg.	Ռայխտել .	Raudten.
Հարլիստաս .	Marcklissa.	Սալցվետէլ .	Salzwedel.
Հերցիպուրգ .	Mersebourg.	Սանցիերսիշաւզըն .	Sangerhausen.
Հեվե .	Mewe.	Սարլույ .	Saarouis.
Հանզայմ .	Manheim.	Սէլիկէնսդադ .	Seeligenstadt.
Հարիենպերգ .	Marienberg.	Սիեն .	Siegen.
Հավեն .	Nauen.	Վիզմար .	Wismar.
Հայցդադ .	Neustadt-	Վիցբուրգ .	Wurtzbourg.
(Հարդ գետին քովը .	-sur-Hardt	Վուրցէն .	Wurzen.
Հաքէլ .	Nackel	Զալէն .	Dahlen.
Հայդել .	Neuwied.	Զապորօջյո .	Zaborowo.
Հիւնապէրգ .	Nurnberg.	Քուցից .	Kochtzutz.
Հիմիչ .	Nimptsch.	Քէուպէն .	Koeben.
Հմաթպէրգ .	Stadtberg.	Քուզէրգ .	Kolberg.
Հուպին .	Schubin	Քունէն .	Kosel.
Հմրէլա .	Strehla.	Օպէն .	Oppeln.
Հօփփաւ .	Schoppau.	Օխաց .	Ochatz.
Հոհմ .	Schrinn.	Օֆէնպուրգ .	Offenbourg.
Հմայնաւ .	Steinau.	Փէսդէնպէրգ .	Festenberg.
Հոյլ .	Stolp.	Փուլուս .	Fulda.
Հիլէֆէլը .	Bielefeld.	Փրիտուրգ .	Friedberg.
Հօսունը .	Bossum.	(Ո ինթէմպէրիի մլջ .	dans-Wurtemberg.
Հուկ .	Brieg.	Գրաունդադ .	Fraustadt.
Հումեն .	Bremen.	Գրիմանս .	Friedland.
Հէկէռն և Տալէն .	Belgern et Dalen.	Գրանքէնպէրգ .	Frankenberg.
Հօմլառնժ .	Baumgart.	Գրիսաք .	Friesack.
Հաքարախ .	Bacharach.	Գրանքֆօրդ .	Franckfort.
Հառմէն .	Barmen.	(Օ տէր գետին զայ) .	sur-Oder.
Հէռկէն .	Bergen		

Եմ տուած տեղեկութիւնս կատարելագործելու համար՝ կաւելցունեմ նաև ուրիշ ցանկ մը , որ կը արտօնուակէ նոր Եկեղեցին յարած քահանայից անունները :

Հյիւչօրն .	Հերոնիմի .	Հօփրիխտէր .	Պէրնհարդ .
Հռնսորգ .	Հիլէպլանտ .	Շէրոքը .	Պունկի .
Հտինկէր .	Գրաունէ .	Միչք .	Աւեր .
Հմայնէր .	Դաքուլսի .	Հուայպէր .	Վ իւրմէ .
Հիւգ .	Ուտուլիք .	Անինդէր .	Տովիադ .
Հրապուկի .	Ուտրուստ .	Պէթիս .	Պունդէրգ .

Վօտերս կառավարութիւնը հաճութիւն տուած , որ Վերմանական կաթոլիքները կարենան իւրեց պաշտօնը Ծրոժէստանդ Եկեղեցիներուն մէջ կատարել , թէ որ շատ հարկաւոր ըլլայ նէ , և կրյուսացուի թէ շուտով իրենց յատուկ տեղ պիտի որոշուի :

Յուսայութէ աս լուրերը հաճելի պիտի ըլլան ձեր ընթերցողներուն , եմ եռ .

Առլիէլնու Պէրէմին
Ընտէննուր Հէտուրուն :

Ալմէու , Փարիզի օբագրէն , 13 Օգոստ . 1845 :

Հոսլմայ դէմ եղած հակառակութիւնը՝ աչա մանական ցեղին մէջն է , այլ օր աւուր վայ կը տարածուի միշտ ան միւս ցեղին մէջ ալ՝ թի Ալավունի ժի ժողովրդոց մէջ : Դասնօվից , Ալանպէնսից , Օբէլն , Ութիպօր քաղցներուն մէջ արդէն տարածուեր է յուզմունքին ներգործութիւնը , նաև Ախսէի մէջ ալ , չո՞ն ուր որ անդադար խունկ կերևայ , որ եղած յուզմունքը չէ թէ միայն Պէր-

կլծիուի, ուր որ զանդակները երբէք չեն յոքիր. Եւ իսէի մէջ կըսեմ, որուն մականուն զրած են, Ակէղիայի Հռովմ քաղաքը :

Եւրահաստատ եկեղեցին երկու քաշանաները Ա օյնարսի և Աւեցօրէք, առաքելական պաշտօնով բոլոր վերի Ակէղիայի մէջ պտըտեցան Եւ Հացոց լեզուով բարեկարգութիւն քարոզելու: Ձէրսին ևս որ մօտերս աղդու յայտարարութիւն մը հրատարակեց իր քրիստոնէական վարդապետութեան հրայրով, իր պաշտօնին խիստ հարկաւոր մասը կըսեպէ Ալավօններուն քարոզութիւն ընելու: Երկու ամփս առաջ՝ երբ որ կըքարոզէր Ասպիցի մէջ, Պաշտէմիայի մօտ, իր եօմը հազո՞ր ունկնդիբներուն շաաը եկեր էին ասհմանագլուխին անդիի կողմը եղած գեղերէն, թէպէտև ամէն կերպ միջոցները ի գործ դրուած էին ան կողմի լնակիներուն դալը արդիլուու համար :

Անեքօրտ ըսուած Խօնորայի օրագրէն. 18 Օդոստոսի :

Գերմանիայի մէջ Հռովմէականութեան դէմ եղած շարժմունքը շարունակ յառաջ կերթայ: Վարձին հիմակուան երևոյթին նայելով՝ դժուարին է որոշել թէ ի՞նչ պիտի ըլլայ աս բանիս վախճանը. վասն զի յուղմունքը խառնիխուռան պատճաններէ կըծագի, նմանապէս զանազան աեսակ մարդոց ձեռքով յառաջ կերթայ: Վանոնց մէջը կան այնպիսի անձինք՝ որոնք միայն քաղաքական օգուտները կընմտուն, նաև Առաջիօնակիսուներ կամ անհաւատներ՝ որոնք ասբանիս ձեռնտու կըլլան, Հռովմայ քաշանայութեան բռնաւորութեանը դէմ գնելու ուղելով. սակայն այնպիսի անձինք ալ կան, որ Հռովմէական Եկեղեցին դէմ իրենց հակառակութիւնը խղճմըտանքով շարժուած և հոգեւոր պատճաններու վրայ հիմուած է. և ասոնք շատ են և նախանձաւոր, միոյն թէ հոգեւոր գաղափարներով յայտի նշան կուտսն թէ իրենք պապական շղթաներուն տակէն նոր աղատուեր ելեր են, և թէ իրենց լուսաւորութիւնը գեռ կատարեալ է. յիրաւի աս պատճառաւ Ի՞րոթէօդանդներուն կարեկցութիւնը պէտք է շարժի անոնց օգնութիւն ընելու, ու պէտք է ա՞սո՞ք աղջմող ըլլան որ Աստուածային Ալախանամութեամբը աս կրօնական յուղմունքը՝ որ հիմա շատ պակասութիւններով խառնուած է, որ ըստ օրէ մաքրուի և բոլորովին բարեկարգեալ ըլլայ: Ի՞այց սակայն աս միջոցին թէպէտ ամէն կողմէն բաղմութեան հաւանութիւնը ալ կըմայելէ, և անոր մէջ շատ երեկի գիտուններ ալ կըգտնուին, բայց շեմք տեսներ թէ Գերմանիայ Վաւարանական ուղղափառ հովիւները գեռ անոր ձեռք դարպին:

Խիսիայի ժողովը Հաւատոց Պատանութիւն

մը հրատարակած է, որուն մէջ՝ Քրիստոսի Վաւատուածութեան վարդապետութեանը կըդպչի ասոր դէմ սաստիկ կըհակառակի Ձէրսրի մէկ նամակով մը՝ որ իրկեր է բոլոր Վաւաքելական կաթողիկէ եկեղեցիներուն:

Անեքօրտ օրագրէն, և Անպատճեմների :

Սուէպիան Վէրքու րի ըսուած օրագիրը կը ծանուցանէ թէ՝ “Երմանական յուղունքը արդիելու համար որ Պաշտէմիայի մէջ չմտնէ, (ուր տեղի ժողովուրդը յօժարութիւն մը կըցուցընէ անոր) աս երկու Հռովմէական քաշանաներուն պատուէր տրուեցաւ՝ որ ժողովուրդին դէմ խստութիւն չքանիցունեն կամ որ և իցէ դէմ վարմունքով մը դայթակութիւն չտան անոնց, որ ըլլայ թէ ժողովուրդին՝ իրենց հայրերուն կրօնքն զատուին” : “Աս բանիս պտուղը” կըսէ յիշեալ օրագիրը, “արդէն տեսնուեցաւ որովհետև քաշանաները հիմա խիստ մեծ խոչեմութեամբ կըվարուին” :

Հքելփութ ըսուած Գերմանիոյ օրագրէ մը:

Լայկնէց. Անպտ : 7. Արկարծուի թէ Հեսսէի մեծ դքսութիւնը, իր Հռովմէադաւան բնակիչներուն թուզյն նայելով՝ լուզը ուրիշ դքսութիւններէն աւելի գերմանացի կաթոլիքներ ունի: Կըսուի թէ անսնք մինչև հիմա 8,000ի չափ եղան: Այդ վարդապետութիւնը ընդունողներուն մէջ ամենէն երեկին Ա օրիէսդատի գաշերէց Ուինդըն է, որոն օրինակը անտարակոյս արդիւնաւոր պիտի ըլլայ, ինչու որ աս ընթացքին համար շատ եկամուտներէ զըկեց իր անձը: Անոր բանագրանքը որչափ որ կարելի էր թէթէն կերպով մը՝ ի գործ դրաւ Քէղէք Եպիսկոպոսը:

Հռովմայ եկեղեցին բաժնուած ընկերութիւններուն օրըստօրէ աւելնալուն վրայօք. որչափ լուր որ կան, անոնց մէջ ամենէն ընդհանութիւն ազգուութիւն ընողը Պուէլաւի Եկեղեցին զարմանալի արագութեամբ աւելնալուն լուրն է: Ասիկա մասնաւորապէց ցաւալի ներգործութիւն մը պիտի ընէ Ակէղիայի նոր առաջնորդին՝ որ կըտեսնէ թէ մինչև անգամ եպիսկոպոսանիստ մայրաքաղաքին մէջ՝ ու թը հավար հոգիի չափ Հռովմայ եկեղեցին լուծէն քակուեցան, և նոր ընկերութեանը յարեցան: Այսանկ դիպուածները մեծ մամուռքի մէջ կըձգին անոնք՝ որ ուրիշ անգամ պատրաստ են ըսելու թէ ան հիմա կուան կրօնական յուղմունքները ոչինչ բաներ կըսեպուին, զօրաւոր և քաջայալթ Հռովմայ առջելը:

Անոր Գերմանական բարեկարգութիւն:

Անշնէ. Անպտ. 21: Աթութէարտէն Վ. Աօնկիին ըրած ճամբորգութիւնը կընմանէր աշխարհակալի մը յաղթական հանդեսին, և Այս-

լինպէրի ու Վուրենկէնի բնակիչները շատ երկեւ լինդունելութիւն մը ըրբն իրեն : Քաղաքին մեծամեծները և պատուառոր անձինք զինքը գիմաւորելու ելան, և քաղաքը հասնելուն ժողովուրդը անպատմելի ցնծութեան աղաղակներով ընդունեցին զինքը : Քաղաքին կառավարիչը ժողովուրդին կողմէն անոր գալուստը բարեւց, և աղուածնունդ օրիորդ մը՝ նոր եկեղեցին անդամներուն ամենէն նորահասը, գալինէ պատկր մը մատուց անոր : ԱՌ. Ոխնկի և իր գործակիցը ԱՌ. Տափիմիթ, իրենց իշխանէն խօսեցան ժողովուրդին չետ, որոնք մեծ ուշադրութեամբ մարիկ ըրին : Քաղաքին իշխանները 500 ֆիօրին չնորհեցին Վերմանական Կաթոլիքներուն, աս գումարէն 100 ֆիօրինը՝ պաշտօն մատուցանելու տեղի մը նորոգութեանը ու զարդարանքին պիտի գործածէին : Իսայց հիմա ասիկա հարկաւոր պիտի ըլլայ, որովհետև կառավարութիւնը ընդունեց ան աղերսանքը՝ որուն 1800 անձինք սոուրագրած էին, և հրաման տուաւ նոր ժողովաւրդին որ իրենց երկրպագութեան պաշտօնը մայր Եկեղեցւոյ մէջ կատարեն : Կըսուի թէ Ա կողմէպէրի կատարութեան տեղացին է իր պաշտօնատարներուն՝ քանզի ընդունեցին Աթութեկարտի Վերմանական Կաթոլիքներուն եկեղեցւոյ տեղի մը համար ըրած աղերսանքը :

ՊԵՏԱՀՆ. Աս նահանգէն եկած մասնաւոր ծանօթութիւնները համաձայն են ան լուրերուն թէ Վերմանական Կաթոլիկէն եկեղեցին շարունակ յաւաց երթալու վրայ է չ և տեղ, և թէ քիչ ատենէն չոն տեղի Հռովետաւաններուն մէջը մեծ բաժանում պիտի ըլլայ :

ԱՆԻ. ՕՊԵՏԱՀՆ. Կառավարութիւնը ընդունեց Վերմանական Կաթոլիքներուն աղերսանքը՝ օրովկ կաթուղիկէնները Աստուծոյ պաշտօն մատուցանելու համար յարմար տեղ մը կըսուգրէին : Ասու տեսայնէ՝ ուելութեանը մէջ հասպատուած իրանիւն առաջուննեան ընդհանուր ուղղութեանը հումանութեանը Հռովետաւան եկեղեցին բաղադրութեանը նոր կաթուղիկէն եկեղեցին ըստ հիմնական կաթուղիկէն է հասպատուած իրանիւն առաջուննեանը հումանութեանը համար աղեղեցին նոր կաթուղիկէն եկեղեցին լուրի պիտի մայր գործակիցներ ունենալու իրաւունքին և օրինաւոր քարոզիչներ անուանելէն : Իր պաշտօնեանները միայն ան ատենը թոյլտութիւն պիտի ունենան միրտութեան և ամսեանութեան արարողութիւնները կատարելու, երբոր մէկը երթայց պապական եկեղեցականներէն ուղէ՝ որ աս արարողութիւնները կատարեն, ու անոնք չհամին :

ՓՕՍԻՀՆ. Ամենեին չիմացուեցաւ պատճառը, թէ ինչո՞ւ կառավարութիւնը չուղեց Աստուծածային պաշտօն մատուցանելու յարմար տեղ մը տալ Վերմանական Կաթոլիքներուն, և ժողովուրդը պարտաւորեցաւ եկեղեցական պաշտօնը կատարել՝ իրանիւն Եկեղեցին բակը եղած անոնքին մէջ : ԱՌ. Քամթ, որ

պաշտօնը կատարողն էր, Վերմանիրէն լեզուով աղօթից և քարոզ տուաւ, և Հաղորդութեան խորհուրդը կատարելու՛ իր ժողովուրդէն բազմաթիւ անձինք հաղորդեցան (բատ օրինակի Տեառն մերոյ) հացով և գինիով :

ՊԵՏԱՀՆ. Կրօնական յուղմնանքը ան նոյն վիճակին մէջ կըմնայ. միայն թէ գուցէ ԱՌ. Ոխնկին իր կուսակիցներուն թիւք քիչ մը աւելցուցած է :

Աերորմ ըստած Լօնտրայի օրագրէն՝ Անգլիանի թիւէն : 22 |

Վերկայ թէ Ոխնկի բարեկարգողին Հեսուէ Վեծ Դիտութեան մէջ երթալը՝ մեծ աղբուութիւն ըրեր է հոն տեղի ժողովուրդին, ինչպէս որ կըպայէ (Օֆիէնպախէն գրուած հետեւեալ նամակը, որն որ Գրանքֆորդի օրագրին մէջ հրատարակուած է :

“Ոխնկի քարողիչը ու իր եղբայրը՝ ընկերութեամբ Տանցիայի ժողովրդապետ հովիւի մը, հիմա անցան մեր քաղաքէն, ուր ցնծութեան աղաղակներով ընդունուեցան : Վերմանացի Կաթոլիքները ուղղեցին մինչև Գրանքֆորդ ուղիկց ըլլալու անոնց չետ, ոմանք ուղովկ՝ և ոմանք կառքերով : Այսքան մեծ էր բազմութիւնը որ գուար առաջ կերթար աս հանգէսը և ժողովուրդը հրացաններ կըպարողէր՝ իր ուրախութիւնը յայտնելու համար : ԱՌ. Ոխնկիին կառքը գեղեցիկ զարդարուած էր ծաղկէայ պատկեներով : (Օֆիէնպախէն մինչև Գրանքֆորդ կաթես թէ աղբային տօնախմիւրութեան հանգէս մը կըպատարուէր : Կըսուի թէ ԱՌ. Ոխնկի ետ գառնալուն՝ քիչ մը ատեն պիտի մայր Հանգէսով վրայ եղող Վերմանական Կաթոլիք ժողովրդոց մէջը, և թէ (Օֆիէնպախի մէջ Վասուածային պաշտօնը պիտի կատարէ մեծ հանգէսով” :

ՀԱՅՐԵՖԵԼ Կառքէ ըստած լրացիրը հետեւեալ յօդուածը կըպարունակէ : “Գրայաէնպախ անուն Հռովետաւան քահանան՝ բաժնուեցաւ Հռովետական Եկեղեցիէն, և հիմա Այսլըլոն քաղաքի Վերմանական Կաթոլիք հասարակութեանը հոգերո հովիւ ընտրուեցաւ : Իր ընտրութեան հանգէսը կատարուեցաւ երեսունթիւնութեանը մասը հազար հովիւն արձակուելով . տասը հազար հովիւն աւելի ներկայ էին աս հանգէսին արարողութեանը . տեղ տեղ յաղթական կամարներ շենուած էին : Ամսուս 7 ին մէկ նոր Վերմանական Կաթոլիք Եկեղեցին մը հաստատուեցաւ Հէկէն փոքրի քաղաքին մէջ” :

ԱՌ. Ոխնկի Հըլեզայէն անցաւ 14 ին : Պոչենիացի Հռովետաւան քահանայ մը հրատարակեցի թէ Վերմանական Կաթոլիք Եկեղեցին անցնելու է : Առաջնին Անդրէ-ը Ա ինթէմպէրկի լրադիրը, հիմանալ ծանօթութիւնը կուտայ Աթուգկարտի մէջ Վերմանական Կաթոլիքներու ժողովին բացուելուն վրայօք :

“ Գերմանական կաթոլիքներուն ժողովը պյօսօր (15ին) սկսեց իր գործը : ‘ Բերպահը ժաղավրդաց պետը կատարեց Աստուածային պաշտօնը՝ բարեկարգեալներուն եկեղեցին մէջը : ’ Խազմութիւնը այնքան շատ էր, որ չարկ եղաւ տունակով մարդ ներս առնել, ամէն մէկը իր տունակին գիր հինը հատուցանելով . Այսու ամենայնիւ բոլորպին լեցուեցաւ եկեղեցին : . . . Ամէն բան խաղաղութեամբ և հանգարտութեամբ առաջ կերթայ : Արդէն շատ փոխանորդներ եկան : Փոխանորդ խրկող քաղաքներուն և գաւառներուն կարգն են առ հետեւալները :

“ Թրանքֆորդ՝ Ա’ էն գետին վրայ, Տարմագադ, Աւելպատէն, Ա’ էլէնն, Համմ, Հայտէլայէրկ, Գուէֆէլտ, Ա’ էն չէպէյն, Տուեապորկ, Շիկապորկ, Ա’ լու, Աթուգկարտ, Պիպէրիլ, Ա. Ջ. շըրլոն, Ա’ էն չայմ, և այլն : Լօնտրայի և Ուդդէրտամի Գերմանացի բնակինները՝ իրենց կողմէն փոխանորդներ խրկոցին ”:

Աօրնինկ Հերալտ ըստած Լօնտրայի օրագիրներէն մէկուն մէջ՝ հետեւաւ ծանօթութիւնները հրատարակուած են, զգունք օրագրին զանազան թղթակիցներք գրած են :

ԱՆ. Վ. Հոկտ. 23 : Երեկ իրիկուան գէմ հասաւ. Հոս Ա’ Ոանկին իր հետը ունենալով իր եղբայրը և Գիքլը վարդապետը, որ Կոստանդիայի մէկ օրագրին վերատեսուչն է : Եւ յայտնի եղաւ որ անշիմն է եղեր առ լուրը՝ որ Ակսուրկի օրագրին միջցովը տարածուեցաւ, թէ Ա’ Ոանկին դէմ բանու թիւն եղեր է Կոստանդիա եղած ատենը. քանզի նոյն քաղաքէն մինչև հոս գալը՝ հանդարտ ճամփորդութիւն մը ունեցեր է : Ա’ Տոլլիաթ Կոստանդիային ճամբայ ելաւ Տանցկա երթալու, ուրտեղ մէծ փափաքով կըսպասեն իրեն : Ա’ Ոանկի որ միաք ունի միայն քիւ մը ատեն հոս մնալու՝ քարոզ պիտի շտայ, այլ առանձին պիտի կենայ. որովհետեւ կուզէ իր քանի մը ճառերը լըմիցունել, զրոնք քիւ ատենէն հրատարակելու է : Այսօր Գիքլը վարդապետը Կոստանդիա պիտի գալիք գառնայ, ուր տեղ յիւսուն անձինք՝ Ա’ Ոանկին համոզուած իր հոս եղած ատենը, միաբաներ են Գերմանական կաթոլիք Եկեղեցի մը հաստատելու :

Արդէն ծանուցեր եմ ձեղի իմ նամակներուն մէջ Աթօքախէն Ա’ Ոանկիին շնորհակալու թեան գիր խրկուիլը քառասունիրեք պատուաւոր անձանց ստորագրութեամբը, որուն պատճառը ան է որ Ա’ Ոանկի յիշեալ քաղաքէն անցած ատենը քանի մը ժամ՝ հոս մնալով՝ մասնաւոր անձանց առանձին քարոզութիւն ըրեր է, որովհետեւ հոս առանձին հրատարակաւ խօսելու հրաման չունէր : Աս շնորհակալութեան գրոյն հետ մէկ նամակ մըն ալ կար պատուարժան անձէ մը գրուած, որ կիմացունէ Ա’ Ոանկիին թէ ամսուս 21ին միաք ունի եղեր Աթօքախի իր քաղաքակիցներուն առաջարկելու՝ որ Գերմանական

կաթոլիք եկեղեցի մը հաստատեն, և թէ շատ յսս ունի որ շատերը հաւանութիւն պիտի տան առ բանիս : Ա’ Ոանկի և իր ընկերները մէծ մարդասիրութեամբ լուրջունուեր են նաև Ատաքիրիս անուն փոքրիկ քաղքին մէջ, որուն բնակին կիշները հաստատ Հռովմէաղաւան ճանցուած են :

ՖՈՐՄԱՐՔՈՐԴ, ԱՄԷՆ ԳԵՏԵՆ ԱՐԵՅ : Հոկտ. 27. 1845 : Ա’ Բերպահը հիմա յայտնապէս Գերմանական կաթոլիք Եկեղեցին պաշտօնատար կարգեցաւ, տարին 1,200 ֆիորին թոշակով, և շուտով պիտի գայ բնակի մեր քաղաքը, ուր տեղ արդէն իր ժողովութիւն մէջէն շատ տղայք ժողոված է որ կրօնական կրթութիւն տայ անոնց :

ՍԹՈՒԹԻԹԱՎԵՐԸ. Հոկտ. 28. 1845 : Այսինկնի մէջ Ա’ Ոանկիին գալուն կըսպասեն առ իրիկուն, և Ա’ Հենրի Լուլ’ որ նոյն տեղի Գերմանական կաթոլիք Եկեղեցիին պաշտօնատարը պիտի ըլայ, այսօր հոն գնաց որ Ա’ Ոանկին զինքը ժողովութոց ներկայացունէ :

ՊԻԱՌԱՅԻ. Հոկտ. 27. 1845 : Գերմանացի կաթոլիքներուն զատուիլ վերջապէս Հռովմայ բարկութիւնը գրգուեց . և կըսուի թէ շատ քշշեր ըշաբերական կոնդակ մը պիտի իրկուի բոլոր Հռովմէական Եպիսկոպոսներուն, որով առ նոր հերետիկաներուն վարժունքը առ կերպով վերջապէս պատուի, որ մինակ Հռովմայ յատուկ է . և թէ իշխանաւոր անձինքն ալ որ ուղղուի կամ կողմնականութեամբ բաժանորդ եղած են առ հերետիկոսութեանս, անոնք ալ սաստիկ պիտի յանդիմանուին : Հոս տեղի Գերմանական կաթոլիք Եկեղեցին զատ, Այսկզիայի մէջ ուրիշ ինը եկեղեցիներ ալ իրենց քարոզիչներ կարգեցին . Կասսաւի եկեղեցին ալ մէկ քարոզիչն է . Պիօմպէրկի և Շնոպայնի ժողովութեան ալ քարոզիչներ ինդիմիցին, ու Ա’ Այլիչօրն խրկուեցաւ իրենց :

ՊԵՏԱԿ. Հոկտ. 26. 1845 : Ա’ Ոանկիին առ գաւառին մէջ ըրած ճամբորդութիւնը, հաձելի չեղաւ ամէն անոնց՝ որ թէպէտ կըշաւնին առ Հռովմային ազատուելուն, բայց կուզեն որ Գերմանական կաթոլիկութիւնը ուրիշ հիման վրայ հաստատուի, քան թէ ան որու վրայ Ա’ Ոանկի և իր բարեկամները կը հաստատեն, և մեր գաւառին մէջ եղած գրեթէ բոլոր Գերմանական կաթոլիքներ միաբան են առ բանիս :

Աօրնինկ Հերալտ օրագրին թղթակցութիւններէն : ԱՏՈՒՐԻ ԱՆՎՐՈՒՆԵԼ, 22 Հոկտեմբերի :

Պատէնէն կըդրէ մեր թղթակիցը . “ Յայտնի է թէ առ կողմերը որչափ որ համոզուած են մարդիկ, թէ Հռովմէական եկեղեցիին մէջ բարեկարգութիւն ընել պէտք է, այնչափ սաստիկ հակառակ են Ոանկիին բարեկարգութեանը՝ ինտոր որ ինքը կարգադրեր էր շատ տեղուանք . քանզի այնպէս կըշամարին անոնք թէ քրիստոնէական

սկզբունքներու զայ հաստատուած չէ անիկայ : Ուստի հաւանական է որ մեր մէջը եղած բարեկարգութիւնը յառաջ երթայ մէկ որոշակի և աղատ ընթացքով մը : . . . Աօնկի մեր դքսութեանը մէջ կարձատե պատշյամ մը ընելին ետե , չիմա (22 Հոկտ.) Ուլու գնաց : Իր ընկերը Տովիադ՝ Կոստանդիա քաղաքին մէջը զատուեցաւ իրմէն և շիտակ Տանցկա գնաց : Իրենց ճամփորդութեան արդիւնքը աս եղաւ , որ զանազան տեղուանիք Գերմանական Կաթոլիքներու ժողովներու համար հաստատեցին . և աս տեղերուն մէկ քանիին մէջ Աօնկի շնորհակալութիւններ և պատուոյ ուստիոյ նշաններ ընդունեց , և քանի մը տեղզուանք ալ թշնամութիւն և սպառնալիք եղան իրեն դէմ : Ամիկայ մասնաւորապէս Ա խաթէմպէրկի Հոռվիշադան քաղաքներուն մէջ եղաւ . մասնաւանդ Նշանկին քաղաքը նշանաւոր էր բարեկարգութեան դէմ ցուցուցած հակառակութեան ոգիսը , ուր տեղ ուրիշ բաներէն զատ վահան մը կանգնեցին , վրան Աօնկիին պատկերը նկարուած , որ գեղացի տղաքը նշան առնեն անոր դէմ : Կառավարութիւնը շուտով արդիեց ասրանը , որ ըլլայ թէ խորվութիւն մը յառաջ դայ անկէց :

ԵՀՊԱՔ ԳԵՂԱՏ . Հոկտեմբեր 25 : Քրիստոնէական Կաթոլիք Եկեղեցին մը հաստատուեցաւ Տինզպէրկի մէջ , և անոնց համար ծախու առնուեցաւ մէկ մասուու մը , որն որ առաջ Առուր Եղիսաբեթի մեեաստանին կը լիբարերէր :

ՊԼԱՔ ԱՅԻ . Հոկտ . 27 : Համգուրկի օրագիրներէն մէկուն մէջ կը կարդամը թէ . Հոռվիշեական Եկեղեցիէն բաժնուողներուն փոխանորդները պատիւ ունեցան թագաւորին ներկայանալու , որ իմացուց անոնց թէ իր Ա Եհափառութիւնը երկու յաղմար տուներ կը չնորչէ իրենց , որ ժողովները անոնց մէջը ընեն ” : Անոք հրաման ունիմը ըստիւն թէ բանը ասանկ չէ . քանզի չէ Հոռվիշեականութիւնէ բաժնուողներուն փոխանորդները ներկայացան թագաւորին , հապա թագաւորը գեւ անոնց խնդիրքը իրեն չհաշսած , ան երկու տուները շնորհեց անոնց մեծ ինսանի դրինդրանօքը :

ՊԼԱՔ ԱՅԻ . Հոկտ . 25 : Յէնիէ Վատուածարանը կանու թենէ զատաւողներուն թիւը ամեն օր աւելնալու վրայ է : Գերմանական Կաթոլիք Եկեղեցիին համար շարական մը և աղօթագիրք մը կը պատրաստուի , և քիչ օրէն անոր առաջին մասը պիտի ապօտի , որն որ պիտի պարունակէ ան երգերը , որ պիտի երգեն տարւոյն առաջին քառարդին առաւօտեան և երեկոյեան պաշտօնին

ատենը : Վասնկ մէկ գիրք մը ունենալը շատ բաղձալի բան է . և խմա ընդունելի ընծայ մը պիտի ըլլայ բոլոր Գերմանացի Կաթոլիք ժողովներուն :

ՊԼԱՔ ԱՅԻ . Հոկտ . 29 : Ռիշտ հիմա Գերմանական Կաթոլիք Եկեղեցի մը հաստատուեցաւ Գրայպէրկի մէջ : Աս Եկեղեցին բաղկացած է Գրայպէրկի մօտերը եղած վեց գիւղերուն ժողուրդէն , որուն կարգադրութիւնը Պուէսլաւի մէջ հաստատուած Եկեղեցիին համեմատ է :

ՊԼԱՔ ԱՅԻ . Հոկտ . 30 : Իրօն քաղաքը զանազան անձինք որուց մէջ կան քանի մը երկելի իրաւագէսներ , ժողով ըրին Գերմանական Կաթոլիք Եկեղեցի մը հաստատելու դիտաւորութեամբ : Աս քաղաքը Հունոսու գետին նահանգներուն գլխաւոր քաղաքն է :

ՍՏԱՐԵՆ ՍԵՐԵՎՈՒՆԻԵ : Առյեմին 5 : “ Իարերազգ կըսեպեմ զիս ծանուցանելու , որ անտեղի է Արայողէր հանդիւ անուն (Օրագրին լուրը թէն Աօնկին բանտը դնելու հրաման եղած է : Ինաւ ասանկ հրաման եղած չէ :

ՊՈՅԱԲԻ ՀԵՐԱԼԾ օրագրին թղթակցութիւններին :

ԵԿԱ. ԶՊԱՄԻՒ . Հոկտ . 27 : Հիմակուան ժամանակու Հոռվիշեակի քաղաքին մէջ գտնուող երկելի օտարականներուն մէկը Հովիթէր Լուտելական վարդապետն է , որ պապականութեան դարձաւ . (ասիկայ թէն շատ տարի առաջ Հ օֆհաւէն քաղրին մէջ Լուտերականի մը պէս իր պաշտօնը կը կատարէր , բայց նոյն ատենը ծածուկ Հոռվիշեական անդամ Եկեղեցիին անդամ ընդունուած էր :) Իր հետը ունի երկու պղտիկ որդիքը , ու նաև իր կինը , յուսաւոլ պապականութեան դարձունել շնիկայ : Աս ողորմելիս երկար ատեն դէմ կեցաւ , և թէպէտ հիմա ըստ երկութիւն համոզուած է , բայց կըսուի թէ իր սիրու կը զգուի ու կըսարսափի ան բանէն : Տղաքը Բարոփականտայի գպրոցը դրուեցան որ կիթուին և քահանայ ըլլան : Աս հաշակաւոր նորաշաւատը (Հօվիթէր) Հոռվիշեականներուն սուրբ Դիգիգորեան կարգին հրամանատարութեան նշանը ընդունեց , որ առաջուց ալ ան կարգին Ասպետն էր : Աըսուի թէքիւ ատենէն Ա ենան պիտի անցնի , ուր տարին 20,000 փոանքի ոսճիկու պատուական և շահաւետ պաշտօն մը պատրաստուած է իրեն համար : Էսայի ինչ և իցէ , թէ պապականութեան աս յաղթութիւնը , և թէ ասկէց աւելի փայտաւոր յաղթութիւնների չեն կրնար դարման մատուցանել ան հարուածին որուն Հոռվիշեական Եկեղեցին մինչև հիմա ենթակայ եղաւ , և գեւ պիտի ըլլայ Գերմանիայի մէջ եղած բարեկարգութեան պատճառուովը . որուն համար անտարակիյս Հոռվիշեականաց զասը ծածուկ իր սրտին մէջ Համանին պէս պիտի ըսէ , “ Աս ամէն բանը ինծի անօգուտ է , քանի որ Աուրիլիքն ծաղագաւորին դուռը նստած կըտես-

Ներկայութեան անոնք ալ կրնան ըսել .
“ Վ.մէն առ դարձողները մեզի անօգուտ են քանի
որ Դերմանացի Ավածողիկէները յառաջ կեր-
թան ու կըշատնաեն” : Ո՞եկ տարիէն քիչ մը
աւելի է որ Վ.մէնութի Եպիսկոպոսին գրու եցաւ
ան հոչակաւոր նամակը . . . Եւ ի՞նչ հետեւ-
ցաւ անկից . չէ թէ մէկ փոքրիկ կայծ մը , չէ թէ
մէկ անցաւոր և վաղվազակի շիշանող հրգեհ մը
պատճառեցաւ , հապա մէկ մնայուն լրւսեղէն
ջահ մը Առորբ գրոց ճշմարտութեամբը վա-
ռուած , որուն լուսովը 50,000 Հռովմէականներ
կարող եղան լրւսաւորուելու և իրենց շղթանե-
րը քակելու :

Պարնին Հերալդի թղթակցութիւններէն :

ԱՅՅՅՐԵԱ. 15 Կոյեմբերի : Երեկ իրիկուն
հասաւ հոս Այօնիին ժողովագոց ողջունատուու-
թեան ցնծալից ձայնելովը : Ա.անգամ ալ Հօֆ-
ման պաշտօնատարին հիւր եղաւ , և անոր տանը
մէկ պատուհանէն համարու ատենաբանութիւնն
մը ըրաւ վարը հաւաքուող բաղմութեանը , բայց
իր ատենաբանութիւնը թէ և կարճ էր , սակայն
թոյլ շտրուեցաւ որ առանց ընդմիջելու շարու-
նակուի . որովհետև քովը տուներուն մէկէն ան-
դադար աղմուկ մը ըլլովը իր խօսքերուն շատը
չէին իմացուեն : Ա.աղմուկին ձայնը ժողովագոց
բարկութիւնը շարժեց , որոնք “ Իտուրս ըրէք
Շիզլիթը ” գոչելով տանը պատուհաններուն
ապակիները կոտրտեցին : Առավարութիւնը
անհոգ եղաւ աս բանին , և խոռովութիւնը շու-
տով դադարեցաւ : Ա աղը Այօնի Աստուածա-
յին պաշտօն պիտի կատարէ Ալէքսանտէրօփի
մէջ . արգէն 300 տոմակներ բաժնուեցան :

ԱՅՅՈՒԱ. 12 Կոյեմբերի : Երեկ իրիկուն
Ա. Յօհաննէս Այօնիին մեր քաջաքին մօտիկնա-
լով ուսկից Ա այժմառ կերթար , մեր Աւումնա-
կանաց ընկերութիւնը բաղմաթիւ լատուերներով
գիմառելու գացին մինչև Աւելինեմսպատ գիւղը :
Եւ երբոր ետ զարձած քաղզին մօտ էին , ժո-
ղովագոց անմիտ բաղմութիւնը եկաւ միաւոր եցաւ
անոնց . որովհետև կըփափաքէին ողջունել աս
պատուարժան բարեկարգողը , որուն հետը ե-
ղող ձիաւորները հետզհետէ այնքան շատցան և
ան մեծ ձարյան լեցուցին , որ պարտաւորեցան
ձիերը շատ կամաց քալեցունել : Ա. կերպով
բաղմութիւնը քաղաքը մտաւ , որ քաղզին մէկ
գոնէն մինչև մէկալը հանդէսին անցնելու փողոց-
ները եղած տունները լուսաւորուած էին : Եր-
բոր քաղաքին գուրս ելլելու դուռը հասան , կառ-
քը կեցաւ և Այօնիի գուրս ելաւ կառքին սանդու-
խին վրայ կայնեցաւ . յանկարծ ցնծութեան ա-
ղաղակները խորին լուսութեան դարձան , որպէս զի
աս հոչակաւոր բարեկարգողին հրաժարական

ողջոյնը ընդունին . և որ ատեն Այօնիի քանի մը
շնորհակալութեան խօսքերով մմաք բարեաւ լ-
սաւ , հազարաւոր անձինք միաբերան աղաղակե-
լով անանկ “ երթասաբարեաւ ” մը ըսին՝ որ գուցէ
երբէք ճամբորդի մը ականջ այսպիսի հանդի-
սաւոր ողջոյն մը լսած չէր : Առսաւորուած
պատուհաններէն շատերուն մէջ Այօնիին պատ-
կերը կըտեսնուէր պսակներով զարդարուած :

Աօնինիկ Հերալդի թղթակցութիւններէն :

ՍԱԾՐԻՒԵ ԱԾԲԱՅՈՒԵԿ : Կոյեմբ. 17 : Այսածները
մէկ հարուստ տիկին մը կըխոստանար ալէկ եկա-
մուտ մը ընծայել Զերսքիին , աս պայմանովք որ
Զերսքին նորէն Հովվեական եկեղեցիին դառ-
նայ . բայց աս բանը գրեթէ մոցցուեցաւ , և հիմա
անոր պէս մէկ ուրիշ անօգուտ ջանք մըն ալ եղաւ
Խոզէնի Կըսութեան մէջ . որուն պատմութիւնը
հետեւալ եղանակով կընեն Խոզէնէն գրուած
նամակները : “ Քանի մը օր առաջ ալէկ հա-
գուած Հրէայ մը գնաց Փօսթ անունով Տոգեոր
Հովիւն տունի , և առաջարկեց անոր թէ ո՞վ է ան եկամուտը ըն-
ծայողը . ” Ատակին ուրկէց գալը կամ ո՞վ տալը մի՛
հաբցուներ , ըստ Հրէայն , միայն թէ հիմա
պատրաստ եմ տաններկու հաղսր թալէսի մուր-
շակ մը տալու քեզի օր տարին յիշեալ վեց հա-
րիւր թալէս շաշը կըբերէ ” : Ո՞եկ պատուար-
ժան հովիւր շատ շնորհակալ եղաւ աս պատիւին
համար՝ և ունայն յուսով գուրս հանեց Հրէայն ,
որ անշուշտ իւփիրմէն եկած չէր , այլ մէկ ուրի-
շէ մը խրկուած :

Գաղզիացի երեկէ մատենագիր մը Տ. Օպէնիէ անուն , մօ-
տերս Լուսորա գտնուելով ժողովը մը մէջ տաննաբանութիւն
մը ըրեր է , որուն համառօտ քաղզւածքը կըդնեմք հու :

“ Ա. հա մէկ նոր Հարեկարգութիւն մը սկսելու
վրայ է հիմա , այսինքն իննետասներորդ դարուն
բարեկարգութիւնը : Ա. վերջին ամիսներս այն-
պիսի դիպուածներ տեսանք . որ քանի մը դարելէ
՚ի վեր պատահած չէին : Ասեցիք Զերմանից
յուղմունքը , որով շատ ժողովարդներ կըզա-
տուին Հովվայէն : Ո՞եկ մէծ քաղաքի մը մէջ
տաններկու հաղսր հոգի զատ Եկեղեցիներ
եղան , որոնք Պատէն զատուած են : Հուղ-
մէկան Եկեղեցականները կըցածնին կընեն ա-
նոնց զէմ : Ակսան նախ բանադրել , բայց
տեսնելով որ աս միջոցը չյաջողեցաւ , թող
տուին զանիկայ , և իրենց ամէն կըցածը ըրին որ
Տէրութեան զօրութիւնը բաժնուողներուն դէմ
գրգռն : Բայց աս անիրաւութիւնը ուրիշ

բան շըներ՝ միայն Հռովմէական հասարակ ժողովուրդին կարելցութիւնը կըշարժէ ասոնց վրայ : “Ո”օտ օրերս Հռովմէադաւանք քահանաներէն 32 անձինք ժողով մը ըրին Պատէսի Կիսութեան Ավլէմ քաղաքին մէջ, տեսնելու համար թէ ինչ պէտք է ընել որ աս մեծ յուղմունքին առջին առնուի : Աս ժողովին մէջ շատ խօսքեր և զանագան առաջարկութիւններ ըլլալէն ետև, վերջապէս հետեւեալ քանի մը ինդիբներուն վրայօք միաբանեցան, և որոշեցին իրենց արքեն պիսկոպոսին առաջարկելու զանոնք : (1) Ծեմական Արևնհոգուներուն վերստին հաստատութիւն տալ, որ Եպիսկոպոսին օգնեն՝ թեմին կառավարութեանը մէջ : (2) Հրապարակաւ ժամերգութիւնը բարեկարգել, և Աստուածային պաշտօնին մէջ Կերմաներէն լեզուն գործածել : (3) Ա արքութիւն և կրթութիւն տալ նորահան քահանաներուն : (4) Եկեղեցականաց ամուսնանալու հրաման տալ : Երբոր աս վերջին խնդրոյն վրայ վիճաբանութիւն կըլլար, 76 տարեկան ծերունի Ա. Հանը՝ որ Ա’արքութք քաղաքին ժողովդապետն է, ոտքի վրայ ելաւ և մէկ բարձր ու վսեմ ձայնով մը ըստու . “Իմ եղբայրներս, գիտէք որ ես 76 տարու եմ . 53 տարի է որ քահանայական պաշտօնին մէջն եմ . ուստի կրնաք հաւատալ թէ ամուսնանալու վիճակը ամենէին միտքէն չեմ անցուներ : Իայց շատ պատմութիւններ կարդալէն և իմ կենաց երկափորձառութենէն, և իմ մարդոց վրայ ըրած գիտողութիւններէս աղէկ իմացած եմ որ եկեղեցականներուն պէտք է ամուսնանալ : Անոր համար կըլիկնեմ ձեզի Արկիեպահան ժողովին մէջ ծերունի Փօփունտիս Եպիսկոպոսին ըստ աշխարք, թէ Ա’եր Եկեղեցին պէտք չէ այնպիսի լուծ մը դնէ քահանաներուն վրայ որ Տէրն մեր Յիսուս Քրիստոս ցրաւ” : Ա’նչ զարմանք որ բուն Հռովմէադաւանք քահանայից ժողովի մը մէջ՝ ասանկ մէկ խօսք մը զուրցուի :

“Պաղցիայի մէջ մէկ ընկերութիւն մը ունիմք, որ Աստուծոյ մեծ օրէնութիւնը կըլլայելէ : Պործը սկսաւ մէկ մարդով մը՝ որ գիրք ծախողէ մը Աստուածաշունչ մը առնելով՝ անով գարձի եկերէր, ետքը մէկ Եկեղեցական մըն ալ դարձաւ Աւետարանին . կամաց կամաց աւետարանական եկեղեցիներ հաստատուեցան, որոնց վրայ աւետարանական քարոզիչներ ալ դրուեցան, և Հիմա բանը շատ յառաջ կիրթայ : “Բանդի չէ թէ մասնաւրապէս մէկ անձ մը հոս տեղ, և մէկ ուրիշ մը հոն տեղ, այլ ամբողջ ժողովուրդներ ոտք կելլէն Պատին դէմ” : Ա’նչ գաւառ մը՝ ուր վեց ամիս առաջ բնաւ մէկ Արօնթէսդանդ մը չկար, Հիմա վեց աւետարանական Եկեղեցիներ կան, որոնք վեց քարոզիչներ և վեց քարժապետներ ունին : Աս բան չէ թէ միայն մէկ տեղ, և մէկ կըպատահի, հապատահի, հապատահի :

Դանէ հարիւր տեղէ քարոզիչ կըխնդրեն : Աս մօտերս գրավաճառին մէկը՝ քանի մը Աստուածաշունչ ծախեր էր Պաղցիայ հարաւային կողմը քաղաքի մը մէջ, ժողովուրդը՝ կարդասով զանոնք՝ քարոզիչ մը ուղեցին : Ա’ Աւիլը բարեկամին մէկ քարոզիչ մը խրկեց չոն : Առաջին օրը հարիւր հոգի գացեր են մտիկ ընելու, երկրորդ օրը երկու հարիւր, և շաբթօւան վիրջ 1500 : Ա’նչ գաւառի մը մէջ հինգ եկեղեցիներ քարոզիչ մը ուղեցին : Աստուծոյ Խօսքը խնդրելու եկողները մինակ հասարակ ժողովուրդները չեն, այլ մանաւանդ քահանաները : Խօսքի որ երկու Անդիլացի Արօնթէսդանդ եկեղեցականներ՝ պապականութեան դարձեր քահանայ եղեր են . անոնք չէ թէ լուսին այլ խաւարին դարձեր են :

“Իայց ձեզ միսիթարելու համար պէտք է իմանցունեմ ձեղի, թէ մենք շատ քահանաներ ունիմք Պաղցիայի մէջ, որ գարձան Աստուծոյ գիտութեանը եկան : Աս օրերս երևելի Առաջնորդ մը, Պաղցիայի մէջ մէկ մեծ քաղաքի մը Եպիսկոպոսը, Աւետարանին գարձաւ : Առաջին անգամ Աւետարանականաց եկեղեցին երթալուն՝ մեծ զարմանք մը եղաւ ժողովրդոց մէջ : Ան նոյն զաղաքին մէջ քիչ Արօնթէսդանդներ կային, բայց հիմա գեղեցիկ մատուռ մը ունին, և լեցուն է պապականներով որ կուդան քաղաքը՝ Աւետարանի քարոզութիւնը լսելու ան անձէն՝ որ շատ պատուելի է իրենց : Աս Եպիսկոպոսը առաւուտէն մինչև իրիկուն հանգստութիւն չունի Հռովմէադաւանք ժողովուրդներ, որ կուդան Աստուածային մամբուն մէջ կրթուելու :

“Պարավաճառին մէկը Ա’նս քաղաքին մէջ երբոր գիրքը կըթախէր, շատ հակառակող քահանա մը եկաւ իրեն որ քննէ ան գիրքերը, և լսաւ . Ալունենեմ որ ձեր գրկերուն մէջ շատ տեղ Քրիստոսի գառնալու վրայ խօսուած է, բայց քահանայի առնելը խոսանիանելու վրայ բան մը ըստուած չէ “անշուշ Արօնթէսդանդի գրքեր եւ ատոնք” : Առն գտնուող մէկը բացաւ Աստուածարանը, անզը ցուցուց քահանային ու ըստաւ . “Չե՞ս տեսներ որ խաշեալ աւալպակը թէ իսուսութիւն գտաւ Յիսուս Քրիստոսէն, առանց խոսովանցունող քահանայի մը օգնութեանը, և արքայութիւն գնաց : Ստեփաննոս ալ մէշ ուած ժամանակը միտքէն անցուց արդեօք թէ իսոստովանցունող քահանայի մը կարօտ է” :

“Քահանան պատասխանեց . “Ճշմարիտ է որ առջի ատենները եկեղեցւ կանոնները Ճիշդ Հիմա կոււներուն պէս չէին” : Աւրիշ անգամ մը գրավաճառին մէկը զպրատառւն մը գնաց և Աստուածարաններ կըցուցընէր գպրատանը գլարժապետներուն և աշակերտաց : Քահանային մէկը եկաւ, և երբոր իրեն հարցուցին ան գրքերուն

Համար , գահութառ ընկըսլ ըստ ։ “ Աս դիքը ըլլայ՝ մեր Եկեղեցին պիտի կործանի ։ Վղէկ , ամէն տեղ դիտեն , ամէն տուն կըդտենես զանի կայ , և մէտ որ քիչ մը ատեն ալ ասանկ երթալու ըլլայ ։ ”

ՕՄԻՒԹՈՒՄԻՑ , ՄԱՐՏ 12 · 1846 :

Երեւան լուր ՀՀ Զինագործութեան :

Յայտնի է որ Ռիվլիթները Զինագործութեան վարչութեան լիրի քարտութիւն է մասնաւութիւն չունեցաւ ան երկրին մէջը . ո՞չ ալ Նւրովացիք թոյլութիւն կըլայ յէլին ան տեղ մանելու ու բնակելու . յիշ բաւի Զինագիներէն ունանք գաղտուկ կըլու զոնէին Ք. քիստոնէութիւնը , բայց անոր յայտնի դաւանութիւնը մահուամբ կըպատճուի : Այսու ամենայնիւ աս օրեւա Զինագործութեան կառավարութիւնը առեւտրաւ կան գաշնազրութիւն ընելով՝ նուխ Ենդղիսացոց , ու ետքը Վ. մերիգացոց և Գաղղիսացոց հետ , կատարեալ թոյլութիւն տուաւ անոնց ընակելու և առուուուր ընելու կայսերութեան հինգ քաղաքներու մէջ . նմանապէս ազատութիւն տուաւ անոնց՝ որ իրենց կրօնքը կարենան սորվեցունել , ու նաև ժողովուրդին՝ որ կարենան զանիկայ ընդունիլ : Աս օր մեր ընդունած Փարիզ տուաւ Կեալինեանի լրագրին մէջը՝ աս բանիս վրայ մէկ նամակ մը կըկարգամք որ Զինաց կայսերական բարձրագոյն պաշտօնատարը զից ։ Ե . Վ. մերութեան Սը Շօն Տէվլս Ենդղիսացոց գեսապանին , որնոր կըփութամք մեր կարգացողներուն մատուցանել , յուսալով թէ անիկայ շատ ուրախութիւն կուտայ բոլը անոնց՝ որոնք կրօնական ազատութիւնը և հետևաբար մարդկային երջանկութիւնը կըսիրեն :

“ Ես՝ Ք. է. յինկ , կայսերական բարձրագոյն պաշտօնատար , հետևեալ պատասխանը կըլսիկ մը պատուամեծար Գեսապանին նամանակին , որով կըտահանջէր թէ Ենդղիսացոց գաւանած կրօնքը Գաղղիսացոց հետ հաւասար ազատութիւն ունենայ մեր մէջը : Երբոր առաջ Վ. մերիգացի ՈՒնացեալ Նաշանդական զաշնազրութիւն հաստատեցի , յօդուածներուն մէկն ալ ան էր որ թոյլութիւն ըլլայ հինգ քառ

զաքներու մէջ Եկեղեցյիներ կառուցանելու , և ամէն ազգեր ան նոյն արտօնութիւնը վայելեն առանց ամենաթեթև տարբերութիւն մը ըլլալու : Յետոյ Գաղղիացի ղետպանը Վակրէնէ , խնդրեց որ երկրացիք՝ թէ որ քաղաքական օլէնքին հնազանդ էն , զպատճուին իրենց կրօնքը փոխելուն համար : Ես մեծ պաշտօնատար անստենը վերստին կայսեր ծանուցի ծանուցի աս նիւթը , որուն վրայով կայսերական պատասխանը ան եղաւ՝ թէ ինու՞ր որ խնդրուած էն անսոնկ ըլլայ , ամենենին տարբերութիւն մը ընելով զանազան կրօնից ծէսերուն մէջ : Այսու ամենայնիւ որովհետեւ քանի մը տեղերու Վանտարբիները (իշխանները) բունութեամբ գրաւեցին խաչնելութիւնները՝ պատկերները և քանդակները ու այբուցին զանոնք , ասոր վրայ որոշուեցաւ ետքը որ զանոնք պաշտելու ազատ ըլլան մարդիկ : Ես մեծ պաշտօնատար ամենենին տարբերութիւն մը չեմ ըներ զանազան ազգաց կրօնական արարողութիւններուն մէջ . և քաղաքական օլէնքին Ք. քին հնազանդ Զինագիները բնաւ ամենենին պատիճ կրելու չին իրենց հետևած կրօնին չողութեան պատճառով ։ Հոգ չէ անոնք առաջաւուովը : Հոգ չէ անոնք պատկերները կըպատճեն կամ չեն պաշտեր , անոնց դէմ արգելքները չկան , թէ որ իրենց կրօնքին հետևելով՝ յանցանք մը չընեն : Ուստի դուք Յարգալատիւ ղետպան պէտք չէ որ հոգ տանիք աս բանիս վրայօք . քանչ զի բոլոր արևմտեան ազգերը աս կողմանէ միւնոյն արտօնութիւնը պիտի ունենան , և միւնոյն պաշտօպանութիւնը պիտի վայելին : Ա. ամառի մը խրկեցի Ք. ե. անկղուի փոխանորդ կառավարին՝ որ պատուէր տայ Սուչույի , Սուներեանկի և Գ. ա. է. թսիանկի կառավարի չին ուրիշ մէկ ծանուցում մը հրատարակելու . և նմանապէս ծանուցի Զօքիէնի ու Զ. ի. քեանկի ընդհանուր կառավարին , որ յայտնի ծանուցում մը հրատարակէ աս բանին համար բոլոր քաղաքներուն մէջ : Ես պա-

տասխանս խրկելով կըքարեմաղթեմ որ շատ
երջանիկ ըլլաք, և կըխրկեմձեզի առ երեւ
ելիթ թուղթս :

25 տարի¹ 11 ամիս² 22 օր .
(ո՞ սեւ և դեկտ. 20 . 1845 :)

Ո՞ւ են հրելեադաները :

Հոռվիայ Պապը կըհաստատէ թէ երկրիս զրայ
ինքը՝ Քրիստոսի փիստնորդն է, և առ պատճա-
ռով կըպահանջէ թէ իրաւունք ունի ծայրագոյն
իշխանութիւն ունենալ երկրիս բոլոր ազգերուն
և ան ազգերուն իւրաքանչիւր անձին հաւատքին
զրայ : Պապը հերետիկոս և ապստամիք կըհամա-
րի ան ամենքը որ զենքը իրենց հոգեոր գլուխ
չեն դաւանիր, և զանոնք յաւիտենական կորըս-
տեան ժառանգներ բլայու կըմժուէ :

Բազմաթիւ ժողովուրդ՝ որ ազգով և լեզուով
մէկզմէկէ տարբեր են, և ունին մէկզմէկէ տար-
բեր Ըստուածարանական կարծիքներ և կրօնա-
կան ծէսեր, Պապին առ պահանջմունքները գիտ-
նալով՝ միաբան ձայնով կըհաստատեն թէ անոնք
անտեղի և անիրաւ պահանջմունքներ են, և ա-
սոր համար կըհերքեն զանոնք : Ուրիշ խօս-
քով, յայնին բողոք (Քրիւնութ) կընեն անոնց
գէր, և ասանկ՝ անոնք ամէնը Քրիւնութանուն են :
Այս ասոնցմէ են Հայերը, Յշները, Յակո-
բեանները, Աւասորեանները, Խիտինները և
Հապէշները : Կաև Ուսւաց բողոք եկեղեցին և
Կերմանիոյ զանազան նահանգներուն մէջ շատ
քրիստոնեայ ժողովուրդներ : Գրեթէ՝ բողոք
բնակիչները Հոլանտայի, Շվետի և Տանի-
մարգայի : ՈՒիլոնսաւոր անձինք Պաղպիայի
մէջ, Ենգլիայի ժողովուրդին մեծ մասը, Ակու-
տիս, և Վմբրիգայի ՈՒիացեալ Աւահանգները :

Եւ ասոնցմէ զատ որովհետեւ Պապը ընդհա-
նուր մարդկային սեփին վրայ հոգեոր իշխանու-
թիւն ունենալ կըպահանջէ, անշուշտ բողոք
Ուաշմէտականները, Հրէանները և Հեթանու-
ները զենքը չնդունողներուն կարդը կըսեպուին :
Եւ թէպէտ շեմք կրնար ըսելի թէ անոնք ամէնն
ալ յատկապէս բողոքած են առ պահանջմունք-
ներուն գէմ, վասն զի անոնց նէ շատերը ամէննեին
շանեցին ան բանը թէ աշխարհիս վրայ մէկ մարդ
մը կայ որ այսպէս կըհաստատէ թէ ինքն է մարդ-
կային ազգին հոգեոր գլուխը : այսու ամենայինիւ
տարակցոյ չկայ որ եմէ գիտնույին առ պա-
հանջմունքները՝ ամենը մէկ տեղ պիտի չընդու-
նէին և անարգէին զանոնք . վանուրոյ անոնք ալ
առ մտօք կրնան Բրոթեստանդ ըսուիլ :

Բայց առ վերջինները հաշիւէն դաւրս ձգե-
լով՝ և միայն ան մէկաններուն նայելով՝ որ Շէ-
քունութ շերքեցին Պապին պահանջմունքները,

ջանանք յօդուահիս գլուխը եղած հարցմունքին
պատասխանը տալու : Աւահի յայտնի է որ Տան-
ունութանց բառը շատ ընդհանուր և անդուշ նշա-
նակութիւն մը ունի : Օանազան ժողովուրդոց
կըյարմարի առ անունը, թէպէտ ազգով՝ լե-
զուով՝ սովորութիւնով և հաւատքով տարբեր
են մէկլէկէ : ՈՒիայն մէկ բան մը հասարակ է
իրենց, և առ ան բանն է որ կըմիաբանին
Հոռվիայ Պապին պահանջմունքներուն դէմ բո-
ղոք (Քրիւնութ) ընելու : Խոկ ուրիշ նիւթերու
վրայով կարելի է այնքան տարբեր ըլլան մէկըզ-
մէկէ որչափ որ ըցյալ խաւարէն տարբեր է :
Ուստի թէ որ մէկը հարցունեւ թէ մէկ Տանութ-
ունութ մը ի՞նչ բանի կըհաւատայ, առ հարցմուն-
քին անվերէպ և վայելու պատ սսիան մը անկա-
րելի է տալ, մինչեւ որ հարցունողը իմացունէ
թէ ովլ է իր հարցուցած Բրոթեստանդը : Հայ
մըն է ան Բրոթեստանդը, Յոյն մը, Յակոբեան
մը, Պաղպիայի մը, Ենգլիայի² մը, Ակովացի³
մը կամ Վմբրիգայի մը :

Դարձեալ՝ Բրոթեստանդները՝ թի Պապը
բողոք հերքողները, ոչ միայն ազգային տարբե-
րութեամբ կըբաժնուին մէկլէկէ, այլ նաև
կրօնական կարծիքներով : Օզրօրինակ անոնց
մէջը կան Ուաշտոցականներ, կան Ըստարա-
նականներ և կան Ընհաւատներ : Եւ յայտնա-
պէս անվայել բան մըն է ասոնց մէկ կարգին
կրօնական կարծիքները մէկ ուրիշ կարգէն ե-
ղողներուն տալը, որ անոնք բնաւ այնպէս չեն
դաւանիր : Կուղեմք ըսել թէ շատ անհաւատ-
ներ կան աշխարհիս վրայ որ Պապը կըհերքեն,
և գլխովին իրաւացի չէ անոնց անհաւատ կար-
ծիքները Ըստարանականներուն տալը, ինտոր
նաև իրաւացի չէ Ուաշտոցականներուն տալը,
քանզի երկուքն ալ բնաւ անհաւատութիւն չեն
դաւանիր :

Դարձեալ վեշտասաներորդ դարուն բազ-
մաթիւ աւետարանին հետև ող Բրոթեստանդներ
բանադրուելով՝ Հոռվիայ Եկեղեցիւն գուբս
ձգուեցան, քանզի ուղեցին որ Ըստուծոյ Խոսքն
ըլլայ իրենց մի միայն անսխալելի և ամենաբաւաւ-
կան առաջնորդը հաւատքի և վարուց մէջ : Ա-
նոնք Հոռվիայ Եկեղեցիւն բաժնուելով՝ Քրիս-
տոսի Եկեղեցիւն բաժնուած չեղան, Ճիշդ ինտոր
որ Հայերը Քրիստոսի Եկեղեցիւն բաժնուած
չեղան, երբոր ճերորդ դարուն Պաղպեղոնի ժո-
ղովը մէրժեցին և ան ատենի քիստոսնէից մնձ
մասէն բաժնուեցան : Ուէ որ Հայերը անատե-
ներ բաժնուելու համար բաւական փաստեր ու-
նէին նէ, ճշկ դարուն Ըստարանականները
ալ աւելի մեծ փաստեր ունէին : Ինչ և իցէ
Հայերը չեն կրնար ըսել թէ Եկեղեցիս և Եկ-

ձուածող են ան Աւետարանականները՝ Հռովդային զատուածուած բլանդուն համար, որովհետեւ բուն իրենք ալ նոյնպէս ըրին Ք.աղկելոնի ժողովին ատենը:

Հայոց աղքին մէջ կան այնպիսի անձինք, որ Տիշդ պատականներէն լեզու առնելով՝ ամէն կերպ նախատինքներ կրդիզին Աւետարանական Տրոթէսդանդներուն վրայ, ըսելով թէ անոնք աղանդաւոր և հերետիկոս են, և Ք.րիստոփի Եկեղեցին դուրս ձգուած, Տիշդ ինտոր որ պատականները, չերձուածող կուելով կրնախատեն զայերը, Պատին Ծնալանդելուուն համար: Ձեմք կրնար հասկլուալ թէ ասանկ ըսովներուն միտքը ի՞նչ է: Արդեօք ըսել կուրդն թէ Աւետարանական Տրոթէսդանդները Ք.րիստոփի Ճշմարիտ Եկեղեցին դուրս են, ու բովինքուն Հայոց Եկեղեցին հետ միաբանած չեն, Ուրեմն կը հետեւի թէ Հայոց եկեղեցին դուրս ելողը Ք.րիստոփի Ճշմարիտ Եկեղեցին դուրս է:

Կամ թէ արդեօք ըսել կուզեն՝ թէ Աւետարանական Տրոթէսդանդները պարտաւոր են Հռովդայ Եկեղեցին նորէն յարելու, եթէ ոչ չեն կրնար Ք.րիստոփի Ճշմարիտ Եկեղեցին անդամները ըլլալու: Ուրեմն կը հետեւի թէ Հռովդայ եկեղեցին է Ք.րիստոփի մի միայն Ճշմարիտ Եկեղեցին, և աս խօսքը ըսովները յայտնի կը պարտաւորին առինակը ցուցըներու, այս սինքն պէտք է որ առաջ իրենք Հռովդայ Եկեղեցին յարին, և իրենց բոլոր աղքակիցները յորդորն որ նոյնպէս ընեն:

Իսկ թէ որ անոց միտքը ոչ առաջինն է և ոչ երկրորդը, կուզենք իմանալ թէ ի՞նչ է իրենց միտքը:

Արօնուական հայլածուած:

Ք.րիստոնէական կրօնքին Աստուածային Տիմաղիը Յիսուս Ք.րիստոս ըսաւ (Վարդ. 34), թէ Աւետարանը՝ “սուր մը” պիտի ըլլայ, և թէ անով (մարդոց չարութեանը համար) Հայրը իր որդինեն և մայրը մի աղջկէն պիտի քակուի: Խնքը առաջուց իմացուց իր աշակերտաներուն թէ անոնք ամենէն ատելի պիտի ըլլան իր անունին համար, և թէ անոնց ամենէն մեծ թշնամիները իրենց ընտանիքը պիտի ըլլան: Հայոց ըսաւ, “Ան որ Հայրը ինծմէ աւելի կըսիրէ, ինծի արժանի չէ. և ան՝ որ տղան կամ աղջկը ինծմէ աւելի կըսիրէ ինծի արժանի չէ”, և վասնորոյ “ան՝ որ իր անձը ապրեցունել կուզեն՝ պէտք է որ իր խաջը առնէ ու իմ ետեւս գայ”: Օառաւն իր Տէրոջմէն աւելի չէ: թէ որ տունին տէրը Տէեղեղերուղ կանեցին, ո՞չ աղքակ աւելի անոր ընտանիքը: Ուստի մի վախնուք անոնցմէ: Տէս Վարդ. 41. թ:

Վեր նախահօրը Ադամին իյնալէն ի վեր կը ու

նական հալածումը բնաւ չպակսեցաւ աշխարհիս մէջէն: Կայէնին ունեցած առելութիւնը իր եղքորը Դ.քելին գէմ, կրօնքի համար չէ՞ր մի: Եւ անշուշտ Ճշմարտութեան համար հալածումը միշտ պիտի ըլլայ մարդոց մէջ մինչեւ ան փառաւոր օրը, որ ատեն մեր Վ.մենորնեալ Փրկիք Ք.րիստոս, ամենը իրեն պիտի նուազանդեցունէ:

Հայոց աշխարհին մէջ կրօնական հալածումէն ալ աւելի անիրաւ բան մը չկայ: Ք.անդղի ի՞նչ իրաւունք ունի մէկը բանի հրամայելու ինծի թէ այս ինչ բանին հաւատա՛ և այս ինչ բանին մի հաւատար: Խողճմտանքի վերաբերեալ բաներուն մի միայն Տէրը Վ.ստուած է. ամէն մարդ բուն իր անձին համար հաշիւ պիտի տայ և ոչ մէկ ուրիշն անձին համար: Հայոց թէ, 12: Ա ասնորոյ ինտոր որ վերջին օրը մէկը պիտի պատասխան չտայ իմ հաւատքին համար, անանկ ալ հիմա մէկը ըլրնար իմ հաւատքին խառնուիլ բանութեամբ: Վ.մէն մարդ աղատ է Աւետարանին քննութիւնովէ իր խղճմտանքին պէս հաւատլու, և մարդիկ ի՞նչ որ բանութիւնովէ կընեն մէկու մը՝ անոր հաւատքը փիտինելու համար, ատ բանը անիրաւութիւն ու չարութիւն է: Վնոնք՝ որ բանութիւն կընեն իրենց գաղափարները չընդունողներուն դէմ, արդեօք պիտի ու զէին որ ուրիշներն ալ ան նոյն բանը ընեն իրենց դէմ:

Խնչե իցէ կրօնքի համար հալածում բնելը ինտոր որ գէշ բան է անանկ ալ յիմարօւթիւն է: Հալածումով մարդոց միտքերը չեն համոզուիր: մարդիկ փաստերով և վկայութիւններով կը համոզուին և ո՛չ թէ հալածումով: Վարդկային միտքը այնպէս բան մըն է որ միշտ բանութեան դէմ կը կենայ: Պարձեալ բանութիւն գործածողները յայտնի կը ցուցընեն որ Ճշմարտութիւնը իրենց կողմը չէ: Հայոց թէ որ մէկ վարդապետութիւնը մը սուտ է և ուրիշ վկայութիւնով չպաշտպանութիւնութիւն միայն թէ բանութիւնով, անիկայ պաշտպանութեան արժանի չէ: Եւ երբոր շատերը և զօրաւորները կը հալածեն քիչերը և տկարները, միայն անոր համար որ չեն ուվեր հաւատալ ան սուտ բաններուն որոնց որ չեն կրնար հաւատալ, միշտ ի զնին կեցող գիտունները իրաւունքը հալածուողներուն կուտան, ըսելով թէ հալածուողները իրենց ուրիշ վկայութիւն բերել չկրնալով՝ անոր համար կը սկսին հալածել. Ճշմարտութիւնը ունեցողները կարօտ չեն ասանկ միջոցներ ՚ի գործ գրուելուն:

Տէրն մէր Յիսուս Ք.րիստոս երբոր կընախածայնէր իր աշակերտներուն, թէ ի՞նչպէս պիտի հալածուին անոնք Ճշմարտութեան համար, պատուիրեց անոնց որ չվախնան: Եւ ինչո՞ւ արդեօք վախնալու չէին: Ա ասն զի:

Աւախ իրենց թշնամիները շատ տկար պիտի ըլլային: անոնք միայն մարդիկ էին, և շատ գիւր բին էր Ք.րիստոսի երբոր իրեն յարմար երեար,

իր Շշմարտութեանը դէմ անոնց ՚ի գործ գրած ամէն ջանքերը բնացին ընելու : ՚լմանապէս անոնք չչին դիտեր թէ ինչպէս պիտի յառաջ երթայ իրենց գործողութիւնը , ո՛չ ալ թէ անոր վերջո ինտո՞ր պիտի ըլլոյ իրենց , աղէկ՝ թէ գէշ քանդի ամէն բան վախճան պիտի ունենար Յիսուս ՚Քրիստոսի ու զածին պէս , որուն փաստը անոնք կըշալածէին : ՚նոր ամէն ատեն կարող եր այնաւու կարգին գնել ամէն պարագաները՝ որ աղատ մնայ իր ժողովուրդը և բուն հալածիներուն վրայ գայ ան սոյն շարիքը՝ որն որ անոնք պատրաստեր էին ՚Քրիստոսի աշակերտներուն համար : ՏԵ՛ ՍՊՈՒ . է . 15 : ձէ . 6 : Եւ շատ անգամ բուն հալածիները այնպէս աղէկ գիտէին իրենց տկարութիւնը՝ որ աւելի երկշու կրլային և աւելի մեծ նեղութիւն կըկրէին իրենց երկիւղներէն , քան ուշափ որ հալածուողներուն կուտայն : ՚նոնք որ գիտութեամբ կըշալածէն Շ՛մարտութեան հետևան հետևողները , անտարակյուն երբեմն կըդողային , երբոր գէշերը մինակ իրենց անկողինի մէջ միաք բերէին ՚Սոտուծոյ արդար գատառանը , որ իրենց վրայ գալու եր :

Երկրո՞գ՝ ՚Քրիստոս իր աշակերտներուն պատուիրեց չգախնալ , վասն զի ան միջցները որ թշնամիները իրենց ձեռքը բռնած պիտի գործածէին շատ տկար էին : ՚Անզի մարդիկ վերջապէս ի՞նչ կրնան ընել , որով կարող ըլլանգուրից մարդիկը ճշմարտութենէն հեռացուներու : Հալածիներուն զէնքերը ի՞նչ են . աշա միայն անոնք են . նախատինք , յանդիմանութիւն , ծաղրաբանութիւն , ծիծաղներ , գէշ անուններ , շարաւար բանադրանք , սաստիկ ծեծ , մարդիկ իրենց ստացուածքէն զրկել , բանտ և աքսարանք : ՚Գրդարև ասոնց ամէն մէկը կրել՝ շատ գժուար է , մանաւանդ՝ ՚Քրիստոսի բանակին նարահաս զինուորներուն : ՚Բայց աս յիշուած բաները կրնա՞ն արգեօք աւրել քրիստոնեայի մը երջանկութիւնը , ո՞վ կրնայ հետացունել զանիկյա՞ն ՚Քրիստոսի սիրոյն . նեղութիւնը , սրտմաշոքը , հալածա՞նքը , սովոր , մերկութիւնը , վիշտը , թուրք , մանաւանդ թէ ամէն աս բարուն մէջ ի՞նքր կըյալթէ ՚Նով՝ որ սիրեց զմեզ : ՀԵՐԱԿ. Ռ . 35 , 37 : ՚Ծէ որ մարդիկ իրենց կութին գէշէն գէշը ընել ուղին , միայն մարմնը կրնան սպաննել և անկէց ետքը ուրիշ ընելիք մը չունին . ամէն ասոնք մարմնաւոր զէնքեր են , և ճշմարտութիւնը աս բաներով յաղթաւելիք չունին :

՚Սոտուածաշնչէն մէջ շատ օրինակներ կան , որ կըցուցընեն թէ բանութիւնը կարող չէ խափանել զէշմարտութիւնը : ՚Դանիէլ մարդարէն ափիւծներուն դուրը ձգուեցաւ . քանզի ՚Սոտուծոյ աղջրիք կըներ և ոչ մարդու . ՚Սեղրաք՝ ՚Միսաք՝ և ՚Գրեգուագով , եօթնապատիկ չեռուցած կողին մէջ ձգուեցան , քանզի չուզեցին երկըր-

պագութիւն ընել մէկ կուռքի մը : ՚Նայց ո՛չ ՚Վասիկէին դէմ և ո՛չ երեք մանկունքներուն դէմ՝ հալածիւները կարող եղան իրենց ուղածը յառաջ տառելու : Եւ ասոնցէկ զատ ուրիշ շատերը կային ՚Արիստոսէն առաջ , (ՏԵ՛ ԵՔ . Ժա . 34—39 .) ինչպէս նաև շատերը եղան ՚Քրիստոսէն եաքը , որո՞ք իրենց կեակեքը թողուցին , բայց երբէք ճշմարտութիւնը չմողուցին . և իրենց թափած արիւնը բարերեկ մերմ մը եղաւ , ուրկից առատ հունձք մը քաղեց եկեղեցին . քանզի շատ մարդիկ անոնց շարչարաքին համրերու թիւնը և անոնց հաւատարը տեսնելով՝ ճշմարտութեան դարձան :

՚Կործք ՚Առաքելոցին ՚ կիուխ 41 համարին մէջ կըկարգամք որ ՚Պետոս և մէկուլ ՚Առաքեալները երբոր ծեծ կերան , ուրախացան . ինչու որ ՚Տէրոջը անունին համար արժանի եղան անարգուելու : ՚Կործէնալ՝ ՚Կործ . ԺՂ . 23—25 համար , կըկարգամք որ ՚Պօղոս և ՚Կ իղա շատ ծեծ կերած ներսին բանտին մէջ դրուած և ուղերնին ալ փայտի մէջ պեղուած էին , բայց կէս գիշերին ալ զիայտի մէջ պեղուած էին , բայց կէս գիշերին ալ զիայտու կըպատմէ մէջ ինքը հինգ անգամ , բառսունէն մէկ պակաս ծեծ կերաւ . իրեք ՚Կ դաւազանով ծեծուեցաւ , և անգամ մըն ալ քարկոծուեցաւ , թողունք ՚Քրիստոսի համար կրած ուրիշ շատ շարչարանքները , (՚Կորնէ , Ժա . 24—27) և սակայն ինքը կըսէ ՚Լ եցուն եմ միսիթիւնով , աւելցած եմ ուրախութիւնով մեր ամէն նեղութիւններուն մէջը ” : ՚Կորնէ : ՚Է . 4 :

Ուստի անոնք որ ճշմարտութեան համար նեղութիւն կրեց արժանի կրլան , թո՞ղ աղէկ նկատեն իրենց ասջել զրուած ընտրութիւնը՝ ՚Նոնք կամ ՚Սասուծոյ կօղմը ընտրելու են՝ և կամ մարդոցը , կամ ճշմարտութեան կողմէն՝ և կամ մողութեանը : ՚Սասուծոյ ՚Կազանդինք՝ թէ մարդոց . աշա աս է հարցմունքը : ՚Սասուծմէ վախնանք՝ թէ մարդկներէն . աշա աս է վճռելու բանը : Եւ սոսկալի բան չէ՞ո որ ՚Սասուծ և մարդիկ մէկուն բաղդատուելէն ետև՝ զ՚Սասուծ թողունք և մարդոց կողմը գառնանք :

՚Բայց սակայն թէ որ մողութիւնը չընդունիք մարդիկ պիտի բանադրեն և պատմեն զմեզ , պիտի նախատուինք և ծաղը ըլլանք , բանտը զրուինք և ծեծ տւենք , տուներէն դուրս պիտի վանտեն զմեզ , մեր գործքերը ձեռքերնուու պիտի առնեն , և առանց տունի ու բարեկամի թափառկամի պիտի պակաս պիտի պարտինք : ՚Այս՝ սոսյդէ առ բան . բայց բողոր աս նեղութիւնները ժամանակաւոր են . և թէ որ մարդիկ մէզ սպաննեն ալ , միայն մարմիննիս պիտի սպաննեն : ՚Ուր ընդհակառակին թէ որ մէկ դի թողունք ճշմարտութիւնը մարդոց համելի ըլլալու համար , անոնց բարեկամանութիւնը միայն գիշեր մը ատեն պիտի տեւէ , քան-

զի մենք շուտով պիտի մեռնիք, և անառենը իր յաւիտենական բարկութեանը պիտի մատնէ զմեզ ան Շատուածը՝ որն որ անպատի լրինք, և ան Քրիստոսը՝ որն որ մերժեցինք:

Ո՞վ որ առանց վախնալու Քրիստոսի ճշմարտութիւնը գաւած միշտ անոր առաջ նորդը և պաշտպանը պիտի ըլլայ: Շատուած հօգ կըտանի մինչև անգամ Ճնճղուկներուն . իր ժողովուրդին գլխու մազերուն ամէնն ալ համբած է, ու առանց իր հրամանին անոնցմէ մէկը գետինը չի յնար: Քրիստոս է ան ազէկ հովիւը և իրեն ետևէն գացողներուն կըսէ, “Ո՞վ վախնար պղտիկ հօտ ինչու որ ձեր այրը ու զեց որ ձեզի տայ թագաւորութիւնը”:
Դաւի ժք. 32: Աւրեմն ամէն ատեն ճշմարտութիւնը գաւանիք մարդոց առջնը, և Շն որ անոր տուողն է պիտի դաւանի զմեզ Շատուածոյ և իր հրեցանին առջնը: Ինյայց թէ որ մարդոց վախովը Քրիստոսի ճշմարտութիւնը ուրանանք հօս տեղ, վերջին օրը Քրիստոս ալ մեղ պիտի ուրանաց և պիտի մերժէ զմեզ իր ներկայութենէն յաւիտեանս յաւիտենից:

Վայնիշիք Երշեպիստոպունի հաւը:

(Ո՞րնինի Հերտուլու օրունքների:)

Պատութեր, 19 հոկտ.

“Ես առառու ժամը եօթը անցած (ըստ Լատ.) մուռաւ երեւի Աղեմէս Օգոստոս Երբեք պիտոպուր, մէկ երկար ու ծամր հրաւագութիւն մը քաշելին ետեւ: Եսիկայ շատ տարի Գօլընիայի Երբեկիսկոպուական իշխանութիւնը վարեց, թէ և աս բարձր պատշոնը Բրուսոյ վերջին Խռագաւորը առած էր իրամէն, և ինեւ մը ատեն ալ մեր քաղաքին մէջ բնակեցաւ: Իմանի մը շաբաթէ ի վեր առ յարդապատիք Ռուանդորիխ ցաւերը այնքան սաստիկ էին, որ մեծ փափաքով կըցանկար մեռնելու և ան ցաւերին ազատութու, թէպէս և նոյն ատենը կատարեաւ հազարնութիւն կըցուցընէր Շատուածային կամացը: Եր մեռնելին բանի մը օր առաջ՝ շատ չերմուանդանձնը իր մահուան անկողինին բռնըրիքը շարուեցան, որ անը եախիկոպաւական օրհութիւնը առնեն: Ինյայց անիկայ միշտ իր օրհութիւնը վերջացուելուն՝ խոնարհաբար իրեն եկողներէն կընդուրէր որ իրենց աղօթքներուն մէջ յիշն զինքը: Երբեկիսկոպունի իր ձեռքովը գրուած կտակին մէջը՝ իր թաղմանը համար առ հնուեալ կանոնը գտնուեցաւ: “Կուղեմ որ ուր առ մեռնիմ նէ՞ զի առ հն թաղմն ։ զանգակ հն մցունելուն և թաղման վերաբերեալ ուրիշ բաներուն ծամբը քիչ ըլլայ որըսափ որ կարելի է, և սոլորական աղօթքները ըսուին: Կըբազման որ հասարակ տապանաբար մը գրուի իր վերջին հանգստարանին վրայ, և տապանաղիրը միայն առ հետեւալը ւայ լ ատիներէն լեզուով “Հոս կըհանգչէ Աղմէս Օգոստոս Գօլընիայի Երբեկիսկոպուր, Հոտվանյ Սրբազնն Մթուին Առերակը, և Պարտու Տրուայք առ Ախաքինի, ծնաւ 21 յունիարի 1773, և մուռա . . . Եղօթք ըրէք իր խղճակ հոգին համար”: Աս կտակագիրը Երբեկիսկոպուն մեռած առենը քովին ելլը է:

Արկադիմը հէտեւալ խորհրդածութիւնը ընել առ նշանաւու յօդուածիս վրայ:

Երբեկիսկոպուն խօսքերը կըցուցընէն մեծ խոնարհամուռաթիւն և խորին զայցութիւն իր մեզաւոր ըլլաւուն վրայ: Շատուածիս ամէն մարդ առ նոյն զայցութիւնները ունենաւու է որպահ բարձրաստիճան մէկն ըլլայ ան: Ելմարիսի մէջ ամենամեծ և ամենալավ անն ալ ‘մեղաւոր է, և պարտի իր անանի ըլլաւը խոսուալանիլ Շատուածոյ և մարդոց առջնը: Ինյայց առ բազմանքը որն որ Երբեկիսկոպուր կըյայանէ թէ իր մեռնելին ետև ալքթքը ընեն իր խղճակ Հոգիին համար, պատճան կուռայ մեզ հարցունելու՝ թէ ո՞ւր կըմար իր ու նշանաց հաւատոքը Յիսուս Քրիստոսի վրայ: Թէ ուր Երբեկիսկոպուր ճշմարտապէս կըհաւատար Յովհաննէս Շառականին առ խօսքերուն, “Ենոր (Շատուածոյ) Արդույն Յիսուսի արիւնը մեզ ամէն մեղքերէն կըսրբէ”: (Յ Յոհ. ա. 7.) Բնչը համար վախցաւ թէ քաւարանը պիտի իջնէ և հոն տեղ ուրիշներուն աղօթքը լուլ իր մեղքերուն թողութիւն պիտի ստանայ:

Աս ձայնը որ Երկինքէն եկաւ Յովհաննէսին՝ Պատմոն կղզին մէջ, կըսէր: Երամէնի առ մեռնելիներուն որոնք իր Տէր սաջցին հիմա . ասիկայ կըսէ Հոգին, ինչու որ իրենց աշխատութենէն համգեցան: Յայտ. ժք. 13: Աս միսիթարական խօսքը չի եց արդիօր Երբեկիսկոպուր:

Պօղոս առաքեալ՝ Կորնիթացոց գրած Երկրորդ նամակին մէջ կըսէ: “Աւստի կըհարմարձակիմք՝ և աւելուք ալ կուղեմը առ մարմինէն ելլել, ու Շատուածոյ քով մոնել”: (Ք Արքութ. և. 8.) Նաև ը Փիկիպ. ա. 23, 24 համարներուն մէջ կըսէ: “Երկու կողմանէ ալ նեղութիւն ունիմ ։ Ելեւ լու ու Քրիստոսի հօտը ըլլաւը փափակիլը աւելի ալէկ կըսէ պեմ: և աս մարմինիս մէջ կենալ մալ՝ ձեզի համար շատ հարկաւոր”: Ձոս տեղ, կըսենանքը որ Արքազնն Շառական Եռաքեալ լը բնաւ մէկ գաղափար մը չունէր թէ Քրիստոսի առաջը ելլաւը կարող ըլլաւըն առաջ քաւարանը երթաւ պէտք է: Ուրեմն ինչը վախցաւ Երբեկիսկոպուր թէ հոն պիտի խրկուի: Կարելի է մէկը լու թէ օրողու առաքեալ մըն էր, անոր համար իր հաւատքը շատ էր և մեղքը քիչ, քան թէ Երբեկիսկոպունիքը: Ինյայց չո՞ր որ առնենք կըսէն թէ կըվակոպուները և Երբեկիսկոպուները Եռաքերը յաջորդներն են: Խնչ և յիշ առ նիմիթս վրայ խօսիլ ճկելով, ‘Ղաղարուին պատմութիւնը ճենք առ առնենք առնիմիկ համար կըտիկ առաքեալ շէք: Անձատունին և ‘Ղաղարուին առակին էմէջ կըկարտակար որ աղքատ Ղաղարու մեռածին պէտք մէկ Ղաղարուները Երբեկանին:

Վայում աղջաման պէտք մէկ Ղաղարուները Երբեկանին մէկ արժանաւորութիւն մը չունէր անոր վրայ իր յոյու Խներուն այլ միայն կըհաւատար Քրիստոսի քաւար կըսէ առ համար նոր քաւարան չկար, նույն կըհարցուները, Խնչը համար Երբեկիսկոպուր վախցաւ թէ մէկ քաւարան մը կայ իր “նողաւի հոգին համար”:

Երեւան ըստ իշխանության :

Կակողացոս Ապյարը Ոտուաց՝ մօտերս Հռովմ երթալուն
երկու անգամ տեսութիւն է ըրեր Պապին հետ : Աըստի
թէ Քահանայապետը աս պատեհութեամբս քաղաքավար
բայց ազգու եղանակով մը իմացուցեր է Ապյարի իր տրտու-
թիւնը ան հաւածանքին համար, որ աս մօտերս եղաւ Ոտու-
աստանի մէջ գտնուող Հռովմէառաւան ժողովոց դէմ :
Ապյարը ըստը է թէ ան բաները իր դիմաւովը եղած չն, և
խօսք տուեր է որ արգիշել տայ Ոտուաստանի մէջ Հռովմէա-
դաստանաց դէմ եղած հալածումները :

Արդարի մեծ գոյութեան արժանի են երկու կողմին ըն-
թացքն ալ .քանզի մէկ կողմէն Գրիգորիոս Աշշուաններորդ
շատ աղջկ ըրաւ պաշտովանելու իր հոգեոր զաւակումքը, որ
ազատութիւն ունեման իրենց Խողմնանքին համեման Յառու-
ծոյ երկրագութիւն ընելու . և մէկալ կողմէն ալ Կիկողա-
յոս կայորը ազնուութեամբ պատասխանեց, երլոր աս հալա-
ծումները դադրեցունել խօստացաւ . ուստի աս պարագայիս
մէջ երկու կողմին ընթացքը բոլորվին համեմատ են քրիս-
տոնէական որոշոյն : Խրանի՛ թէ ըստով գար ան ժամանակը
որ ատեն այլ ևս ջանք պիտի քըլայ քրիստոնէութեան ու-
նունով մարդոց Խողմնանքները բռնութեամբ, սանձելու :
Արօնական սիւթերու մէջ մարդոց միտքերուն ներդործութիւն
ընելու համար, պէտք է իրաւունք և փաստ ցուցնել չէ թէ ծեծ՝
բանտարկութիւն՝ աբորանք և ուրիշ ասանկ բաներ զործա-
ծել : Ճշ թէ որ մէկը ան առջի միջոցներով համոզնելու-
ըլլայ, պէտք է թողուշ զանիկայ պատութեամբ իր գաղա-
փարին, հնակելու, բաւական է որ անիկայ երկին օրինացը

հապանդ ըլլայ :

Եղանակութիւնն յառաջարկենութիւններ :

Անուեալ պատմութիւնը կըկարդանը Ամերիկայի լուազի

մը մէջ :

“Ետինով Անդշխացիք գերեզմանասուն չունէին Ուեսիքո-
յի մէջ .քանզի Անդշխացիք Իրոթէստանտ ըլլալուն համար
Ուեսիքացիք չէին ուղեր որ պանպիսի հերետիկուներու
մարդինները թաղումն իրենց երկրին մէջ : Խըրոր տէրու-
թեան մեժամեջները պարտադրեցան խորհուրդ ընելու, թէ
ինտուր առ բանիս համար մէկ հսարք մը գտնեն, ան ժողովին
մէջ գունուող խորհրդականներէն մէկը ազդու ատենաբանու-
թիւն մը ընելով՝ կարող եղաւ առ բանիս վրայօր խորհրդա-
կանաց, նախապաշտրմունքը փարասելու : “Պարօններ,
ըստ, առ բան կայ որոնց մէկը հարկաւ ընելու եմք մեր երկրին
մէջ մեռնող Անդշխացիններուն : Պարտիմք կամ ուտել զա-
նոնք, կամ գալու ճգել, կամ հողին տակը թաղել : և կամ
համեմեցի իրենց երկիրը դարձունել : Վանցիէ առաջնոր-
դու զանոնք ուտելը, զջուելի է նաև աղջկ զիտեր որ իմ քաջա-
քակիցներուն մէկը հերետիկոսի մը մարմինը պիտի զուտէ:
գալու նետելը օդը կապականէ և շատ գէլ հիւանդութիւն-
ներու պատման կըլլայ . համեմեցի իրենց երկիրը դարձու-
նելին ալ շատ ծախքի կըկարօսի . ուրիմն եկէք ամենէն գիւ-
րագին և յարմար ճամկուն բռնենք, տանք անոնց մէկ գերեզ-
մանասուն մը, ուր որ կարող ըլլան իրենց մեռեները թա-
ղելու” : Վս խօսքին ամէնքը միաբանեցան, և գործը գերբին
ու վայելուն կերպով մը շոկուցաւ”:





